



ହର୍ଷ


ପୁଣେତୁମାନର
ପୁଣେତୁମାନର
କୁଳାଚିତ୍
ପୁଣେତୁମାନର

ଓଡ଼ିଆ

ବୀଜୁ

1977





ԿՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ
ՊԱՇՏՈՆԱԹԵՐՈ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԵԱՆ

1977

Յունուար - Փետրուար

Թիւ 1 - 2

*1977

January - February

No. 1 - 2


S I O N

VOL. 51

A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY

OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem



St. James Press
Jerusalem

ԱՄԵՆ. Ս. ՊԱՏՐԻԱՐք ՀՕՐ ԺՆՆԴԵԱՆ ՊԱՏԳԱՄԸ

Բ Ե Թ Գ Ե Հ Ե Մ Ի Ս Ո Ւ Ր Բ Ա Յ Ր Է Ն

Ժ Ժ Ո Ջ Ո Վ Ո Ւ Ր Դ Հ Ա Յ Ո Ց

ՈՐ ՑԵՐՈՒՍՍԱՂԵՄ, Ի ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ Ի ՍՓԻՒՌՍ ԱՇԽԱՌՀԵ

Կը խօսիմ ձեզի նորէն, աշխարհի ամենանուիրական սրբավայրէն, Բերդիեկմի մեր Տիրոջ Ծննդեան Այրէն, փոխանցելու բաղըր աւետիսը այս գիշերուան՝ որ երկու հազար տարիներ առաջ աշխարհին տրուեցաւ հրեշտակներու և հովհիներու բերնով, ծննդեան բոցավառ աստղին ներքի։

Յիսուսի ծնունդը սրտառուչ դրուագ մը չէ միայն, կամ ֆերքուած մը գողտր ու անշամանդաղ, նման ծագող արշալոյսին, որ պէտք չունի ականջը շանքող, միտքը բարուրող և երևակայութիւնը կրակող բառերու։ Անիկա անսօն նշմարտութիւնն է, մերկ մանուկի մը կերպարանեռով պառկած մսուրին խորը։ Աւելին՝ ըսկիզբը նոր կարգի մը՝ մարդկային կեանքին մէջ։

Այս գիշեր նորէն կը բացուի երկնելին արգանդը, ծնելու համար կեանքի Բանը, ներմակ ծաղիկի մը նման աշխարհի մութերուն բացուած, և զուարք երգի մը պէս օրերու շրբունքին, որոնի այս ծնունդէն կ'առնեն իրենց իմաստը։

Առանց մանկութեան, այսինքն անմեղութեան, կարելի չէ աստղաւորել ցեխի կայսրութիւնը եղող այս աշխարհը։ Ծնունդները վերէն իշնող երազներ են, որոնք իրենց ծիրանի գօտին կը կամարեն մարդոց անդոին ու ցափն վերև։ Առանց այս շնորհներուն, օրերն ու տարիները միահեծան սաղաւարտներ են, մահուան շուրջերով խանճարուրուած։ Վերտղայանալ, մոռնալ տարիները որ մեզ գերեզմանին կը տանին, մոռնալ մարդկային հպարտութիւնը, իմաստութեան ունայնութիւնը, տգեղութիւնները կեանքին և ըգգալ ինքինքը անմեղ ու բարի, նման խանճարուր քակող մանկան, մեծագոյն հեշտանքն է բոլոր անոնց՝ որոնց հոգին սկսեր է սկսալ տարիներու մուրէն, և որոնց շրբները անկարող են այլևս երկինքի բոցէն կիզուելու։

Մանուկը որ այսօր վերստին կը ծնի մեր հոգիներուն մէջ, խորհուրդն ու մարմնառութիւնն է խաղաղութեան և սիրոյ։ Խաղաղութիւնը ըղածանքն ու կարօտն է եղած դարերով տառապող սերունդներուն։ Այդ աղերսարկու նիչը այսօր աւելի քան շատցած ու բարձրացած է, կեանքի անհամաշափ և տրտում գնացքին համբռքաց, և դարձեր է սուր ու ցաւագին աղաղակ մը միլիոններու հոգիէն բխող։ Հակառակ այս իրողութեան, պատերազմի կիրքը մարդերու մէջ մարելէ շատ հեռու է։ Կեանքը ի վերջոյ խաղաղութեան իդաերու և ռազմաշունչ կիրքի խառնուրդ մըն է, և այս իրո-

դուքեան մէջ է քերևս իր ողբերգական գեղեցկութիւնը։ Անարիւն պատերազմին, այսինքն կենդանի խաղաղութեան պէտք է երբայ մարդկութիւնը, յամբ բայց ամուր զնացքով։

Ուրախալի է հաստատել թէ, անսովոր համեմատութեամբ հետզինուէ կ'անի թիւը անոնց՝ որոնց մէջ կ'ապրի խաղաղութեամբ և արդարութեամբ լի բազաւորութեան մը երազը։ Մեր ժամանակներու նշանն է այս և աննշան չէ սփոփանքը զոր անիկա կուտայ սիրութրուն։

Հայ ժողովուրդը դարերով խաղաղութեան ծարան ու իջձն է ունեցեր, պատութեան տեսչանքին չափ բուռն և երկնիքին չափ խորունկ։ Մեզի պարտադրուած պայմաններու արգասիքը չէ միայն պատճառը այս ըդաւորութեան, այլ որովհետև մենք հաւատացած ենք թէ խաղաղութեան, սիրոյ և համերաշխութեան աշխարհի մէջ միայն կարելի է իրագործել Աստուծոյ բազաւորութիւնը և յեցնել մարդուն կարօտը։

Յիսուսի ծննդիք, մարդուն և Աստուծոյ երջանիկ հանդիպման, այսինքն կորուած որդիին և Հօրք վերագիւտին տօնն է, ունկի օգակը երկնիքի և երկրի։ Մանուկը որ կուգար իրեն իրքի օրօրոց ընտրելու բովանդակ աշխարհը, մարմնացած սէրն էր, աշխարհը տագցնող հոգին, որ կը բանար երկնիքի սիրուը և մարդուն արգանդը, սէանչելի և նոր խորհուրդով մը։ Առանց այս վերնաշխարհէն եկած լոյսին և երազին, մարդը կեանքի այս բառուին մէջ հարկադրաբար պիտի իյնար լուծումներու ամենէն յոռեգոյնին, յուսահատ ու սև, և պիտի մտնէր շարքին մէջ հասու և մութ իրերուն, յոյսին դէմ ամրափանց, որոնք կեանքի տոռքին սանդղամատերը նը կազմեն։

Աշխարհը պէտք ունէր այդ Հոգիին, այս գիշեր մարմին ստուող այդ Սուրբ Հոգիին, որ կրակի պիտի վերածէր մեր կաւր, սրտոր ու գունատ մեր խորհուրդներուն պարզելու ստեղծումի սուրբ հրաշքը։ Հոգին որ չի գար մեզի այս աշխարհի ուժերէն, որ յաւերժական ժայթքն ու բխումն է լոյսի և սիրոյ, որ մեզի կը բեռէ հաւասարիք որ մարդուն տրուած է այլևս իր կեանքը այլակերպելու, պայծառակերպելու աստուածայինին մէջ և զայն տանելու յաւերժին։

Ժողովուրդ Հայոց որ ի սիմոս աշխարհի, նուիրական այս գիշերով կեցած Սուրբ Ծննդեան վեհավայրին մէջ, ժեզի կը փոխանցեն աւետիսը, որուն հաւատքը բան դարերէ ի վեր կը լեցնէ ու կը գօրացնէ մեր քրիստոնէական կեանքը։ Այդ աւետիսը, զոր օր մը հովիներն ու հրեշտակները տուին աշխարհին, տակաւին կ'արձագանգէ կարծես այս սրբազն Այրին խորը։ Զայն ժեզի կը փոխանցեմ նոյնութեամբ, ժողովուրդ Հայոց, առ և պահէ, իրքն սպեղանի բաղցրութեան և պատգամ մխիթարութեան բովանդակ կեանքիդ համար։ Շարունակէ հաւատալ յաւերժին և մարդուն աստուածումին, և մայրացուր հոգիդ այս գիշերուան մեծ խորհուրդովը, նման քու պապերուդ՝ որոնք դարեր շարունակ կաւէն ու հողէն վարդեր հանեցին, գեղումի բերելով գիշերները և բանալով դուռները երկնիքին, իջեցնելով Աստուծոյ Որդին իրեց սիրտերուն մէջ և մտուրի գաղջ ընտանութեան։

Սուրբ Ծննդեան, 1977

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԱՂԱՆԴ

Հօր մը պէս բարի, Յիսուսի նման քաղցր, որ ամէն տարի կուգայ լեցուն գրպաններով բաշխուելու մեծին ու փոքրին, աղքատին ու հարուստին։ Կաղանդը պապենական ժառանգութիւն մընէ, գուցէ խորհուրդն ու եղծուած նշանակը Վանատուրին, «ամենաքեր նորոց պաղոց տօնից հիւրընկալ դիցն Վանատրի», որ ամէն տարի կ'անցնէր մեր հողերէն եւ սիրտերէն, մեզի թերելու գոյնագոյն բարի հները մեր աշխարհին։

Ամանորը գեղեցիկ աւանդութիւնն է մեր ցեղին եւ անցեալին, հրիտավակը՝ ժամանակը նորոգել զիցող մեր պապերուն: Այժմ վերածուած է ան անկենդան ծառի մը խորհուրդին, եւ դադրած է ըլլալէ ոգի մը, զօրութիւն մը, նոյնիսկ հանդէսը ժամանակին: Ո՞ւր է երբեմնի իր հրայրքը, Նաւասարդէ Նաւասարդ, որ Աշուշատի հողերուն վրայ ուռնացած որքասունեկէն կը կախէր արեւախայծ բարիքները մեր աշխարհին, հրաւիրելու մարդերը որ հողին, ջուրին եւ լոյսին մատուցանէին իրենց երախտիքը:

Ամանորը այժմ վերածուած է խրտուիլակի մը, բարեպաշտօն պապուկի մը։ Որքա՞ն ցանկալի պիտի ըլլար որ այս աստղագարդ գիշերով իջևէր ան մարդոց սիրտերուն խորը, մոզական շուրջառի մը նման, եւ իր պարզեւը ըլլար, շինծու ծառի մը փոխարեն, խաղաղութիւն, երանութիւն եւ հաշուութիւն աշխարհին։

Տակաւին մինչեւ երեկ մարդերը վեր կը նայէին, իրենց պապերուն կողմէ հարտարապետուած կեանքի մը՝ աւելի ընդարձակ, աւելի գեղեցիկ, կաւեն զերծ ապրումի երազով։ Եւ այդ մարդերը

առանց մոզեր ըլլալու կամ աստղեր հալածելու, կը տեսնէին լոյսը իրենցմէ ներս բայց մանաւանդ ծոցը ոստայնին, որուն առհաւական յուշքը չէր մեռած անոնց հոգիին խորը։ Այդ օրերուն, իրենց երկինքը մոռցողներն անզամ, զերծ չէին ամռէիչ եւ քաղցր այս կրկներեւոյթէն։

Հիմա երբ աշխարհի հորիզոնները կը պատոին եւ նամբաները փոշի կ'ամբանան հոծազանգուած սպանդի գործի ներուն ներփեւ։ Կաղանդի եւ Ծնունդի աստղերը ալ չեն վառեր մեր հոգիները։ Տակաւին մինչեւ երեկ իին աշխարհի ամբողջ լայնեռվ մեր ժողովուրդը կը հաւատար կաղանդի եւ Ծնունդի խորհուրդին։ Այդ վստահութիւնը գերազոյն հաղորդութիւնն էր, որով զօտեպինդ, մեր պապերը նուանեցին դարերը եւ մեզի յանձնեցին անմիւթ տապանակը մեր յոյսին։ Կ'անցնին տարիներ, յափշտակելով մեր հոգիներէն խանդն ու խորհուրդը, իշեցնելով մեր մէջ հոգեխոռով տարակոյսը գիշերներուն։

Իրաւամբ ըստած է թէ Աստուած ինքինքը կը նանչնայ ստեղծելով, այսինքն ինքինքը ըլլալով։ Մենք այն ատեն միայն ի վիճակի կ'ըլլանք քակելու անցաւորին կնիքը, երբ կը յաջողինք նորոգելու զմեզ։ Թերեւս ամենէն ընդարձակ բառը մարդկային հմացական եւ բնախօսական արարքները բնորոշող։ Ծնիլ ու մեռնիւթ փոփոխական երեսներ են մէկ եւ մեծ երեւոյթի մը՝ զոր սխալ չէ թերեւս յախտենական նորոգում անուանել, իբր աւելի արդիական եւ իրաւ անդրադարձ մը յախտենական վերադարձէն։

Մեռնելու եւ մանաւանդ ծնելու արարքները մէկ մէկ թեւեռներ կը դառնան որոնց թեւերէն կախուած են մեր կեանքը կազմող ժամանակի միւս մեծ կտորները։ Կաղանդը մեկնակետն է այս գաղափարականութեան։ Նոր Տարին ժամանակի հասկացողութիւն մըն է, որուն իւրաքանչիւր վայրկեանը կտոր մը յախտենականութիւն է, երէ լեցուի մեր կեանքէն եւ իրագործումներէն։ Սակայն ժամանակը անրովանդակ գաղափար մը պիտի մնար առանց միտքին, որ հոս կը նշանակէ բոլոր ապրումներու զումարը, այն չափով որով յաջողած է անոնց մեծ գաղտնիքէն քիչ մը բան սեւեռնել։ Զենիք յաւակնիր հաստատելու թէ միտքը լուծած է երկինքը, կեանքի գերազոյն իրականութիւնը, բայց կը հաւատանք թէ գաղտնիներու այդ անդունդէն խորշիկներ ինկած են մեր սեւեռումին։

Կեանքը երկու բաժին ունի, կրկնուող բաժինը եւ նորոգուող մասը։ Այս վերջինն է որ կեանքը կ'ընէ տեւական եւ կենդանի նոր օրին դիմաց, անցեալէն առնելու համար ինչ որ իրագործելի է դեռ այդ նոր Օրին մէջ եւ ճգելու՝ ինչ որ իրապէս իինցած է եւ անպէտ դարձած։ Անցեալին մէջ բաներ կան մեր կեանքին վերաբերեալ՝ որոնցմով մարմնաւորուած է, բիւրեղացած է Յաւերծը։ Ասոնք թէն անցեալին մէջ՝ բայց վեր են անկէ, եւ մենիք անոնցմէ շատ յանախ կը ստանանք մեր ստեղծագործ ներշնչումները,


անոնք անգամ մը եւս ծնցնելով մեր հոգիներու մէջ։ Ասոնք կուզան հանդիսվելու մեր գերազոյն խսութեան դէպի ապագան գծուած՝ որ ոգի կը կոչենք եւ որ աստուածային խսկրանէ եղող բանին ցոլքն է մեր մէջ . . .։ Եւ այս ոգին անձանօր եւ նոր վաղուան մէջ կը միշէ իր լուսաւոր ծայրը, այդ անգոյ ժամանակին մէջ դնելով իր նորութիւնը։

Ինչ որ չի նորոգուիր, մեռած է։ Քերթողը, նկարիչը, կրօնաւորը, որոնիք չեն կրնար եկող ամէն օրուան մէջ նորոգելու իրենց միտքը, ոնք, ոգին, դատապարտուած են մեռնելու։ Չորցած տերեւներու եւ նիւղերու պէս անոնք քօթափուելու միայն արժանի են կեանիքի մեծ ծառէն։ Ի վերջոյ պէտք է խելամտինք քէ մենիք չենք եկած հոս, մեզի տրուած ժամանակին մուրհակը սորբազրելու երթալ։ Եկած ենք զմեզ աւելցնելու մեր մասերուն մէջ, զմեզ խորանարդելու, անգամ մը եւս ծնելու։

Տառապեցանք, սիրեցինք, մաշեցանք, բայց նոր Տարուան սեմին՝ այս արարքներուն անդրադարձներն են որ պիտի շարուանակն խմորը կազմել մեր գալիքին, անշուշտ որոշ յաւելումներով, որովհետեւ ամէն ապրում մեր հոգիին վրայ նամբու մը պէս է. նույնան արցունիքի հետքին մեր այտերէն վար։ Ուրիշ խօսքով մեր վաղը քաւալուն կարիլ մըն է մեր երեկի նամբաներէն փշուր փշուր գոյանալիք։ Ինչպէս ծիստին մէջ քաւալոր ծիստազնդակ մը որ իր վրայ կը փաթքէ անցած տեղերու ծիստերը, անոնցմով հետզհետէ մեծնալու եւ գունու դառնալու համար, այնպէս այ մեր ապագան մեզմէ կը շինուի, անմականի միութիւն մը պահել յաջողելով մեր բովանդակ անցեալին եւ ներկային հետ։ Երբ այս հարազար ժամանակով խորհինք, մեզի եկող օրերը պիտի չխուսափին մեզմէ, ինչպէս մեր մասերը պիտի չփոշիանան անցեալի վիհին մէջ ու պիտի ազատինք ապագայի անստուգրեթենէն, անձեռութենէն եւ ցուցէ մասնաւան մդաւանցէն։

Դոյն երեւոյթը կարելի է դիտել ազգերու նակատազրին երկայնքովը, երբ անոնք կ'անցնին անհատին համար գծուած բոլոր փուլերէն։ Ինչ որ նիշդ է անհատին համար՝ պատճառ չկայ որ նիշդ չըլլայ ազգերուն համար ալ, ըստ կ'ուգենիք տագնապներէն, փորձանքներէն եւ փորձերէն ստեղծելու համբան ուրեկէ հաղորդ կ'ուրանք գալիքին։ Ազգի մը պատմութիւնը ուրիշ բան չէ, բայց իր ազատազրումը կրստարեր ժամանակէն։ Երբ ազգ մը որքան իր ներկային՝ նոյնիան ալ իր պատմութեան բովանդակովը կը մտածէ ու կ'զգայ ինքինքը, կը գոյացնէ այս կերպով իր հաւաքական եսը, իր ոգին գիտակցութիւնը, ինչպէս կ'ըսէ Ռընան։

Որովհետեւ Յաւերժը պէտք է փնտոել ոչ անցեալի մէջ, իրը քէ ան ժամանակի սկիզբը եղած ըլլայ. ոչ ալ դէպի ապագան, իրը քէ ան ըլլայ ժամանակներու վախճանը, այլ զայն պէտք է որոնել ներկային մէջ։ Վասնիք Յաւերժը ներկային խսութիւնն է ինքնին։ Եւ Ամանորը իրաւ տօն կը դառնայ երբ զայն ընենիք տարիին գերազոյն օրը ուր կը վերանորոգենք զմեզ նոր յաւերժին մէջ, այսինքն մեր էութեան ապրող ու տրոփող եւ զմեզ մեր ներքին գիտակցութեան կամչող կշռոյթին մէջ։



ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐք ԿԱԹՈԼԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Ս. Էջմիածին, Սուրբ Ծննդի 1977

Նորին Ամենապատուութիւն

Տ. Եղիշէ Արքեպիսկոպոս Տէրտէրեան

Պատրիարք Երևանակեմի Հայոց

Ե Ր Ա Խ Ա Ա Խ Ա Մ

ՔՐԻՍՏՈՍ ՇՆԱԿԵԼ ՅԱՅՑՆԵՑԱՒ

Սիրելի Սրբազն Եղբայր,

Այս լոյս առաօտեան, երբ մեծ աւետիսովը Քրիստոսի Սուրբ Ծննդեան երկնէի բարձունենքին մեր հոգիներուն բոլոր առատապէս կը բաշխուի իրեշտակներուն երգը «Խսապարւթիւն» և ի մարդիկ համուրթիւն», Մենք առաջին սպասաւորք մեր Եկեղեցւոյ ու ժողովուրդի, բերկրեալ սրտով ողջոյն և օրինութիւն կը բերենք Ձերդ Ամենապատուութեան, Սուրբ Արռողիդ գինուորեալ միաբանութեան և համայն մեր հաւատացեալ գաւակներուն, այն մշտանորդ անմար յոյսով՝ թէ մարդկային աշխարհը ժաղցրութեամբ պիտի ընդունի Սուրբ Ծննդեան երկնային պատգամը ու պիտի դաւանի գայն իրեւ իր կեանիք ու նակատազրի փրկութեան գերազոյն հրամայականը:

Խաղաղութիւնն ու համուրթիւնը բող իշնեն նաև հայ Եղբայրներու Եկեղեցական ու ազգային կեանիքն ներս, յառաւել պայծառացում մեր ժողովուրդի հոգենոր ու մշակութային առաքելութեան: Վասնգի հայ ազգը իր նախնեաց հաւատենվ, իր Մայր Եկեղեցին ու իր ոգեծին մշակոյրով, լուսարաշխ առաքելութիւն մը կը հանդիսանայ մարդկութեան ու պատմութեան հորիզոնին վրայ:

Սուրբ Ծննդեան շնորհներով, առելի խաղաղութիւն աշխարհին համայն, առելի համուրթիւն ի մարդիկ բոլոր:

Նաև առաւել լոյս ու խաղաղութիւն մեր Սուրբ Եկեղեցիին, առաւել սէր և միութիւն համայն ազգին հայոց:

Քրիստոսակառոյց Սուրբ Էջմիածնէն և Մեր սրտէն Ձերդ Ամենապատուութեան սիրոյ ողջոյն ամենաքարի մաղթանեներով հանդերձ:

Շնորհէ և խաղաղութիւն Տեան մերոյ Յիսուսի Քրիստոսի Եղիցին ընդ ձեզ. ամէն:

Վ. Ա. Զ. Գ. Է. Ն. Ա.

ԿԱԹՈԼԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՑ

Անքիլիաս - Լիբանան

Անքիլիաս, 6 Դեկտ. 1976

Ամենապատիւ

Տ. Եղիշէ Ս. Արքեպիսկոպոս

Պատրիարք Հայոց Երուսաղէմի

Ե Ր Ո Ւ Ս Ա Գ Է Մ

Ամենապատիւ Սրբազն Եղբայր,

Շնորհաբեր նոր Տարուան և Փրկչին Ս. Շննդեան տօներուն առքիւ կը ներկայացնեն Ձեզի Մեր սրտալից և ջերմ շնորհաւորութիւններն ու լաւագոյն մաղրամինները :


Ի խորոց սրտի Մեր աղօթքն է ու մալքանքը որ Աստուածորդույն սուրբ ծնունդը խաղաղութիւն պարգևէ համայն մարդկութեան և սիրով ու միութեան բարի ոգիով ջերմացնէ սիրտերն ու հոգիները հանուր հայութեան որ ի Հայաստան և ի սփյուս աշխարհի :

Մնաց Եղբայրական սիրոյ ջերմ ողջունիւ

Աղօթքից

Խ Ո Բ է Ն Ա

ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՑ



To His Beatitude Yegishe DERDERIAN
Armenian Orthodox Patriarch of Jerusalem

The warm greetings which you sent to us have been a cause of joy and comfort.

In our prayers we ask that he who is "the light of the world" (Jn 8:12) may enlighten us in these days when we celebrate his coming to us. May he transform us to become more and more "sons of light" (Jn 12:36), so that the Church may truly be "a light to the nations" (Is 42:6). Thus men will be able to acknowledge in faith the transcendent action of God who became flesh and who works within the complexity of human history, leading it where it could not arrive by its own power: to the renewal and gathering of all things and all people in Christ, so that God may be all in all (1 Cor 15:28).

With these sentiments we send to Your Beatitude, your hierarchy and your faithful our brotherly greetings and our love in Christ Jesus.

From the Vatican, 10 January 1977.

PAULUS PP. VI



Yerevan, Armenia

DOMENICO CANTAGRI

Archbishop of Bari

Archbishop of Trani

Archbishop of Foggia

Archbishop of Taranto

Archbishop of Brindisi

Archbishop of Otranto

Lambeth Palace, SE1 7JU.

CHRISTMAS 1976

Your Holiness,

We greet You in the Name of Jesus Christ incarnate Saviour of all mankind.

For the Christian the birth of Jesus has always been recognised as the Heavenly Father's self disclosure to his people. Though this is indeed seen only to the eye of faith, it has momentous consequences, for as the beloved disciple says, "as many as received him, to them gave he power to become the sons of God" (John 1:12). There is, then, a proper sense in which the Nativity of our Lord is also the feast of our own adopted sonship in Christ.

Is this not relevant to a frightened, and therefore cruel world desperately seeking for freedom and dignity, justice and peace? For where else can such be found but within the security of that diverse family which, indwelt by the Spirit, with Christ as its Redeemer and Brother, has the Father as its source and goal: the Church of God?

Therefore, it is with the Gospel of Christmas that we greet you, a Gospel which, because it speaks of Christ being made in the likeness of men, speaks also of our own sharing in the divine nature. "The Word was made flesh and dwelt among us, and we beheld his glory" (John 1:14). May peace and joy in Him be yours this Christmastide.

Your Holiness's affectionate Brother in Christ,

DONALD CANTUAR

Archbishop of Canterbury

Primate of All England and Metropolitan

His Holiness Yeghishe Derderian

ԿՐՈՆԱԿԱՆ

ՏԵԱՐՆԸՆԴԱՌԱԶ

Յիսուսի ի Տաճար քառասոնօրեայ գալստեան սրտազրաւ դէպքը հանգամանօրէն պատմուած է Ղուկասու Աւետարանին մէջ: Հրէտական օրէնքի տըրամադրութիւններէն մէկուն համաձայն, Յիսուս մանուկը, երբ քառասուն օրուան կ'ըլլայ, իր ծնողքին կողմէ կը բերուի Տաճար, իրքիւ անդրանիկ մանչ դաւակ ընծայուելու համար Տիրոջ, Մովսէսի պատուիրած նուէրին մատուցումովը միասին:

Դրուագը ծանօթ է բոլորին: Անոր դերակատարներն են Մանուկ Յիշուսը, Հայր Յովսէփի, Ս. Կոյո Մարիամ, Սիմէոն Շերունին եւ Աննա մարգարէունին: Կ'արժէ հոս վերբերումը ընել իւրաքանչիւրին նկարազրին ցայտուն պիծերուն:

Ա) Յիսուս Մանուկը: Մարդացեալ Աստուածը, որուն ծնունդը, հըրաշապատում դրուագ մը ինչպէս, հանդիսացաւ տիեզերքի պատմութեան մեծագոյն դէպքը, իրագործելով աննախընթաց յեղացրջում մը անոր բազմաթիւ երևններուն վրայ:

Մարդարէններուն խոստացած Մեսիհան է ան, դարերէ ի վեր կանխասացուած, որ կու զար ենթարկուելու նաեւ օրէնքի այս արամադրութեան, ինչպէս Հետապային պիտի հաստատէր լերան քարոզի ընթացքին թէ ինք չէր եկած օրէնքը լուծելու, այլ ամբողջացնելու: Անկէ առաջ ան ենթարկուած էր թշվատութեան օրէնքին, որ նմանապէս Մովսէսական կրօնի հիմնաքարերէն մէկն էր:

Բ) Ս. Մարիամ Աստուածածինը: «Երկնաւոր արքայուհի»ն, ինչպէս սրակած է զինք Նարեկացին, Աղօթամատեանին անոր ձօնուած գերազանցօրէն զրաւիչ զլուխներէն մէկուն մէջ: «Հրեշտակներու թագուհի»ն, «Մարմնատեսիլ քերոյթի»ն եւ նմանօրինակ սքանչելի ածականներով որակուած մեծագոյն կիշր պատմութեան: Ցաւոց մայրը նաեւ, որուն սիրտը այդ բերկրայի առիթով իսկ պիտի խոցուէր ծերունիին խոսքերէն.— «Եւ ընդ քո անձն իսկ անցցէ ուուր»: Մայրութեան կոչումը իր գերազոյն բարձրութեան վրայ բռնող այս կինը, օրհնուածը բոլոր կիններուն մէջ եւ պաշտամունքին առարկան անհամար սերունդներու, անսպաս ներշնչարանը բազմատեսակ ու տաղանդաւոր արուեստադէտներու:

Գ) Ս. Յովսէլի: «Աստուածահօրն» յորջորջուածը այնքա՞ն իրաւացիօրէն: Մանուկ Աստուածորդիին մարդկային ու նիւթեղին կարիքները դոհացը-

նելու պատիւին արժանացած մեծ սուբբը, որ հրեշտակային տեսիլքի մը ընդ-մէջէն կը զիտակցի Նախախնամութեան գաղտնիքներուն, եւ անոր կողմէ իրեն վերապահուած այս եղական դերին։ Դաւիթի սերունդէն եւ Նազարէթարնակ խոնարհ ատազձագործը, երեք տասնամեակ մանկացեալ Աստուծոյ բնակակիցը ու խնամակալը ըլլալու անգերազանցելի չնորհին արժանացած։

Գ) Սիմէռն Ծերումին։ Հաւատքի եւ լաւատեսութեան մարմնացումը։ Մեսիային գալստեան ակնդէտ սպասող եւ անոր տեսութեան արժանացումը իր իեանքին նպատակակէտը ըրած երանելի արդարը։

Երանի անոր որ իր նման, կեանքի գերագոյն իմաստը կը փնտոէ ոչ թէ սովորական մահկանացուներու պէս, աշխարհիկ վայելքներու եւ անցաւոր ու մեզապարտ հաճոյքներու՝ այլ վսեմ ու վերացնող իտէալի մը մէջ, որուն տեսիլքը զինք կը պահէ լաւատես ու հաւատաւոր։

Ե) Աննա մարգարէուին։ Մէկը՝ նոր Կտակարանի մէջ յիշատակուած սակաւաթիւ կիներէն, որոնք բարեպաշտութեան միացուցած իրենց սեռին յատուկ չնորհները, լուսապատկը իրենց ճակտին անցած են պատմութեան էջներուն։

Աւետարանը չի պատմեր թէ Սիմէռն ծերունին անոր իմաց տուածէ է եւ կամ կանչած՝ վայելելու համար ներկայութիւնը մանկացած Աստուծոյն։ Շատ հաւանաբար իր լուսաւոր հաւատքին չնորհիւ էր որ ան ունեցաւ երկնաւոր յայտնատեսութիւնը, զիտակցելու թէ տաճար էր եկած Փրկիչը աշխարհի։

* * *

Երբ նկարագրի որոշ բարեմասնութիւններով օժտուած կամ մտաւոր որոշ զարդացում ունեցող անհատներ քոյլ քոյլի զան, անկարելի է որ այդ համախմբումը դրական ու չօշափելի արդիւնքի մը չյանդի ու օրհնութեան աղբիւր չհանդիսանայ ուրիշներու համար։ Պարմանաւ սակայն որ երկրորդ զասկարգի մարդեր իրենց ունեցածը ի բարին գործածելու կամքն ու զիտաւորութիւնը ունենան։

Այդպէս ալ պատգամեց մեր Տէրը թէ «Ուր որ երկու կամ երեք անհատներ իմ անունովս հաւաքուին» ես ալ հոն ներկայ եմ իրենց մէջ»։ Ու զիտենք թէ Քրիստոսի ներկայութիւնը ինչքա՞ն մխիթարական է ու օրհնասփիւռ, եւ իր մէր մէջն ու մօտը եղած ըլլալու զիտակցութիւնը ինչպէս կը դարձնէ մեր ուղին վարդագոյն ու վշտազերծ։ Յովսէփ եւ Մարիամ տիպարներ էին բարեպաշտ կենցաղի, ու արժանացան մանկացեալ Աստուծոյ խնամակալն ու մայրը ըլլալու զերագոյն պատիւին ու օրհնութեան։ Սիմէռն եւ Աննա միասին է ին Տաճարին մէջ ու արժանացան միածին Որդիին տեսութեան։ Աւետարանը կը վկայէ թէ վերջինը կ'անցընէր իր կեանքը Աստուծոյ Տան մէջ հանապազօրեայ «պահքով եւ ազօթքով»։ Մեզմէ քանինե՞ր այսօր օրական ազօթելու սովորութիւնը չունենալէ բացի, հանդիսական առիթներով իսկ չեն մասնակցիր հաւաքական ազօթասացութեան —եկեղեցական արարողութեան—, իրենք զիրենք դաւանելով հանդերձ անդամը իրենց պատկանած եկեղեցիին։

Զոյգ են պատճառները մարդոց ազօթքէ հրաժարելուն։ ա) Ոմանք կը

զանգատին թէ աղօթելու սովորութիւնը ունէին երբեմն, բայց Տէրը իրենց աղօթքները չլսելուն համար դադրած են այդ «աւելորդ» ունակութենէն:

Այդպիսիներ լաւ կ'ընեն յիշելով Ղուկասու Աւետարանին մէջ Քրիստոսի պատմած Անիրաւ Դատաւորի առակը: Հոն յիշուած որբեւայրի կինը իր անիրողմէջ ու թախանձագին աղաւանքներուն չնորհիւ վերջապէս յաջողեցաւ տիրանալ իր իրաւունքին: Մենք ալ ըլլանք հետեւողական մեր աղօթքներուն մէջ, ու չյուսալքուինք երբ անոնք անմիջապէս դրականօրէն չեն պատասխանուիր Տիրոջ կողմէ: Եթէ անիրաւ դատաւորը կատարեց կնոջ խնդրանքը, մէնք որքանո՞վ աւելի յուսալից ըլլալու ենք թէ արդարն Աստուած մեր ալ արդարացի պահանջներուն գոհացում պիտի տայ, իր ատենին ու իր պատշաճ նկատած կերպով ու պահուն:

Ուրիշներ այնքա՞ն զբաղած են առօրեայ հաղարումէկ գործերով, հաշիւներով ու կեանքի տաղտուկիներով որ «Ժամանակ չեն գտներ» աղօթելու: Աստուած ու անկենդան կեանք տարտամ իրողութիւններ են իրենց համար, եւ չատ հեռու են հոգենոր ապրումներով լիանալու ու ներշնչուելու երանութենէն: Նիւթ, գործ, քաղաքականութիւն գրաւած են իրենց միտքն ու սիրութը, մէկ խօսքով՝ անոնց էութիւնը համակ: Ե՞րբ աղօթեն: Ե՞րբ տրամադրութիւնը ունենան աղօթելու:

Ահա թէ ինչո՞ւ մարդկութիւնը հետզհետէ կը հեռանայ իր Արարիչէն, եւ իր մտքին ու բազուկին ապաւինած՝ կը կարծէ ու կը փորձէ լուծել կեանքին բերած բոլոր հանգոյցներն ու խոչընդուները:

Զկան աղօթքի, տեսիթքի մարդեր, երկնաւոր լոյսին բացուելու, երկնաւոր լոյսով լեցուելու ատակ անհատներ, որոնք իրենց կարգին լուսաւորէին մեղքէն ու մոլութենէն յառաջացած խաւարը իրենց ըրջապատին:

Տեսանընդառաջի տօնը յարմար առիթը կ'ընծայէ խորհրդածելու այս ուղղութեամբ, ճշմարիտ աղօթասացներու պակասէն դոյցած ներկայ աշխարչի անկերպարան ու շփոթ կացութեան ի տես մանաւանդ:

Գիլրի Ա. Ճիշիվիջեսն,

Ռ Ա Յ Ե Լ *

Ամենակալը սուզ կը պահէ Խորայէլի ժողովուրդին ու երկրին
համար եւ իր արցունիքները մեծ բաժակի մը մէջ կը հոսին, երբ
լեցուի բաժակը, վերջ պիտի գտնէ Խորայէլի աքսորը:

Ն Ա Խ Ե Ր Գ Ա Ն Ք

— Լեցուած են ծովերն արիւներէն մեր,
Դարերով դարեր,
Կ'ուզենի հաւատալ Տէր ամենակալ,
Թէ արցունիքներուդ բաժակն իրեղէն
Լեցուած է արդէն»:
Այսպէս կը խոկար մեծ Ռարին Գոհին
Ծունկերուն՝ բացած Գիրքը սրբազն
իր ժողովուրդին:

— Լեռներուն վըրայ ամպեր կան կարմիր,
Կը հրնչէ նորէն եղջիւրն յաղթական
Մեր արքաներուն,
Ժամանակի դէմ կը պըրկուի ուժգին
Խորտակուած աղեղն իին Խորայէլին,
Եւ ինձ կը քըսի քէ ահա կրկին
Հորիզոնին դէմ կ'արձակէ բոցն իր
Այն իին Մորենին»:

Բաց է Գիրքը սուրբ ծունկերուն՝ անոր,
Խսի հոգիին մէջ ձայնին հեռաւոր
Ու մըշտամբունց մեծ կատարածին:
«Կ'երդնում Խորայէլ, կ'երդնում ես քեզի,
Պիտի թաւալի սերունդ բու արեան
Աւազներու պէս ծովերու ափին,
Նըման աստղերուն՝ ծոցը երկնին»:

«Աստուած հայրերուս,
Խոսուումներէն բու չըմնաց բառ մ'իսկ
Որ չըկատարուէր,
Մէկը աննցմէ խան դար է որ
Իրրեւ սեւ վընիո, աշխարհէ աշխարհ
Կը տանինին մենին դեռ:
Մենին աւագ ծովու,
Ուտքերու կոխան բոլոր ազգերու:
Աստղերը սակայն որ վեր կը շողան,

* Յառաջարանն է գրութեան մը որ ձեռագիր կը մնայ տակաւին:

Աստղերը ով Տէր,
Աստղերն ի՞նչ եղան»:

Մըռայլ յօնքերուն ներքեւ գիշերուան,

Կը խոկար Գոհէն,

Սիրոն իր արիւնոտ քարտէզ մը ինչպէս,

Բացած անցեալին, բացած յուշերուն

իր հազարքելեան:

«Տէր ամենակալ, դեռ պիտի թողո՞ւս

Որդիներդ այսպէս,

Կրակներուն քով ատելութեան խոր:

Անցած են վաղուց,

Օրերն օրինուած այն հին դարերուն,

Երբ հովիներուն վարսէր ոսկեվառ

Կը ծըփար ուժգին,

Բազմութիւններու երազը ինչպէս,

Երբ դեռ չէր շողար նայուածքը գայլին,

Մկրատը ժանգոտ այն Փըղշտացի

Մեծ յաջաղկոտին:

Լեռ կը բարձրանար Մովսէսն իմաստուն,

Քաղելու համար Օրէնքներն հըզօր,

Զոր բուցուցեր էր Մորենին բոսոր»:

«Երկնակամարի յակինթին վըրայ,

Եսային, Դանիէլ,

Տեսան քեզ ով Տէր,

Փայլակը ինչպէս վիշապի բերնին,

Եւ կամ թոշող ամպ լեռներու վերեւ,

Զգալով սարսուն գալիք օրերուն»:

«Յետոյ սեւ օրեր, յետոյ կատարած,

Երբ իսրայէլի որդիներն գերի,

Մեծ գետի ափին,

Ուտենիներէն կը կախէին վար

Տալիդներն իրենց այլեւս տրումալար:

Բայց իսրայէլի ընտրեալներու

Միտքն, աչքն ու հոգին,

Նետերու նըման կը հրապէր երկնի

Գոց դարպաններուն՝

Ու կը նիւթանար երազն երբեմնի

Մեծ նահապետին»:

«Բայց չէ կարդացուած խորհուրդն աստղերուն»

Կը խոկար Գոհէն,

«Փըղշտանքներ միայն իմ ժողովուրդիս,

Կը մընան կոխան ազգերու բոլոր:

Չի՞ բաւեր ով Տէր,

Որ նայուած էիդ տակ խաչուի ցեղն այս սուրբ,
Որուն մոգական աչլըներուն խոր Յայ Ազգայուն
Կեանիքը կը մեծնար ու կը մեծնայ դեռ,
Աշխարհէ աշխարհ, ոլորտէ ոլորտ»:

«Կը յորդին նորէն
Ճամբաներն անծայր մեր այս աշխարհին,
Ցեղն իմ ոգեվար, բայց երիտասարդ,
Անցեալի փոշին կը թարթիչներուն՝
Նորէն կը բրոնէ նըժարը անհուն
Երազահալած բազմութիւններուն:
Աւետեաց երկիր,
Մօս է բըխելու կողերէդ ցամքած,
Մեղք, կարն ու զինին,
Խնչպէս էր երբեմն այն հին օրերուն»:

Ճրազն իր կեանէին ունէր երկու բոց,
Մին շատ էր նուաղ,
Բայց միւսն աղուոր աղջիկն իր Ռահել:
Երկու շաբար էր որ լուր չէր առած
Իրմէն, բոլորէն,
Որոնք բոցերու ներքեւ թըշնամոյն,
Կը մարտընչէին:

Կը դառնան թերթերն մատեանին անհուն,
Խաւարին վերեւ բոցեր արձակող
Կայծերու հանգոյն:
Շուրջն իր կը յածին էոյթներ անտես,
Վերյուշն ու թախիծ
Կը նըմլեն սիրտն իր:

Ա՞հ եթէ ըլլար ինքն առոյզ ու ժիր, իմ լաւած
Հետեւելու նոր այս մեծ Պասեֆին,
Նըման հինաւուրց նահապեսներու, հումք ճշն
Փայլակ պրասակով խառնուելու մբրկին,
Իրբեւ Դաւիթ նոր
Կենար յաղթական ոսկի լոյսերու
Անձրեւին ներքեւ,
Իրազործելու ինչ որ Եհովան,
Ինչ որ Խարայէլ
Լուսեղէն գրով օր մը գրբեցին
Գիրքին մէջ անսուտ իր ժողովուրդին:

Այսպէս կը խոկար մեծ Ռարին Գոհեն
Ծունկերուն՝ փըռած
Գիրքը դաքերուն:

ԵՊԻԿԱՐԴ

ՊԻՏԻ ԱՆՑՆԻՍ ԴՈՒՆ ԱԼ...

Պիտի անցնիս դուն ալ՝ անհետ, անյիշտակ,
Ամենուն պէս դուն ալ պիտի իջնես հողին,
Պիտի ունայնանան ե՛ւ սէր ե՛ւ նըպատակ,
Ամեն յոյս ու երազ, փառքի տանող ուղի:

Զերմութիւնն արևուն պիտի այլևս չըզգաս,
Պիտ' չը լըսես թէկ' նաև ողբ ու կական,
Զէնքի շառաչն ու նոր մահեր պիտ' չը սըզգաս.
Երկիրն օրքէ պիտի զաւակն իր սիրական:

Պիտի օրքէ ըզքեզ՝ երկիրն իր ծոցին մէջ . . .
Խ'նչ փոյք օրրանքը այդ՝ փոշիդ պիտի չըզգայ,
Պիտի չըդարձընես յուշերդ ա'լ էջ առ էջ,
Երբ կեանքի կայծն արդէն մարեր է ա'լ, չըկայ:

Պիտի ա'լ չըլըսես նիշերը սա մանկանց,
Ու սա թըռչնիկներու նըռուողիւններն անուշ.
Կարծես երբեք-երբեք աշխարհ չէիր եկած,
Կարծես չէիր օրրած երբեք թախիծ ու յուշ:

Մե՛ղք սա զոյգ աստղերուն՝ որ պիտ' մարին յաւելու,
Որ թախիծով անուշ պիտ' չը նային հեռուն,
Պիտի ա'լ չը դիտեն սա լեռները վետ-վետ,
Գարնան սիրոյ շունչով սա հովիտներն եռուն:

Ու այդ սիրտը՝ շրենք երազներու օրրան,
(Ո՛հ, որքան սէրերու ան հիւսած է նարօս,
Որքան ծաղիկներ են բացուեր հոն անրառամ . . .)
Եր հետ պիտի տանի որքան սէր ու կարօս:

Ու ջահը սա մըտքիդ՝ պիտ' փըշրուի իսպան,
Պիտի ա'լ չը քըննես իմաստը խորհուրդին,
Պիտի ընդմիշտ դառնաս մի խորտակուած տանար,
Լը քուած անվերջօրէն՝ յաւերժական մուքին:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

Օ Ր Օ Ռ . . .

Մ Ո Ր Ո Յ Ց Ե Ա Տ Ա Խ Ի Ւ

Աչքերուս դէմ դեռ կը շողան , ականջներուս կը հնչեն դեռ ,
Արեւներ վառ ու վաղեմի եւ անցեալէն քաղցրիկ ձայներ . . .

Արեւն անուշ կը տարածուի , կ'իջնէ բակին որմերէն վար ,
Բակ մ'ընդարձակ ու ամայի եւ որբութեան պէս սրգահար :

Քանի մը խեղն , աղքատ տուներ , իրարու քով եկած այնուեղ .
Իրարու յեց հոն ուս-ուսի՝ սիրով մը հաշտ կ'ապրին մէկտեղ :

Տուները ցած , տախտակ որմեր , տանիքները թիրեղապատ ,
Անկիւններուն մէջ կը հիսու մամուկը իր ոստայնն ազատ :

Բայց բակը մեծ , բակն ընդարձակ աղքատ սըրտին պէս լրուակեաց ,
Կը տարածուի խաղաղութեամբ , խաղաղ երկնին տակ լայնարաց :

Խաղաղ երկինք , խաղաղ օրեր , խաղաղութեամբն իրենց անքար ,
Թեւերնուն տակ են կարկամեր աղքատ մարդոց վիշտերն ու ցաւ :

Օ՛ , աչքերուս դեռ կը շողան , ականջներուս կը հնչեն դեռ .
Արեւներ վառ ու վաղեմի եւ անցեալէն քաղցրիկ ձայներ . . .

Մայրս նրսուած իր ջահրակին առջեւ տրտում ու վշտահար ,
Կը դարձնէ ջահրակն ամուռ մերքնայարկին մէջ այդ խաւար :

Աչքերը մերը ամրջասոյզ իր կարօտէն կ'առնեն թեւեր ,
Եւ նայուածքը կը բռչի դուրս , կ'երբայ հեռո՞ւ , հեռո՞ւ տեղեր :

Ու ջահրակի նըռնչիւնին հետ ձայնն իր մերը կը բարձրանայ ,
Տիրանուագ մեղեդի մը կարծես ողբի մը պէս կու լայ . . .

— Օրօ՛ր , անցած զարուններուն , օրօ՛ր , ծաղին ու ծաղիկին ,
Որոնք պայծառ արեւներուն լոյս սէրերուն մեր անապակ :

— Օրօ՛ր , մեռած երազներուն , լոյս սէրերուն մեր անապակ ,
Որ խամբեցան խորշակներէն շուշաններու նման ներմակ :

— Օրօ՛ր , աղքատ , խեղն մարդերուն , օրօ՛ր , որբին ու տընանկին ,
Որոնք ընդմիշտ մոռցուեցան կոչունքներու նոյն սեղանին :

—Օրօ՛ր, անոնց, որոնք համակ երազ ու երգ դարձած քրուսն, Բայց նետահար խոցեց զանոնիք բախտը իբրև ոսխ դաժան:

— Օրօ՛ք, հիմա անոնց, որոնք նամբաներուն մէջ հեռաւոր,
Վիշտերն իրենց կուրծքին սեղմած կ'երբան մընակ ու զլինիկոր,

— Պատրանաքափ, յուսակորոյ հոգիներուն լուռ, սրգաւոր,
Երգն այս օրօ՞ր, օրօ՞ր, օրօ՞ր . . .

ԳԵՐԱԴ ՀԱՏԻՏԵԱՆ (Գ. Սիհնւն)

ԵՐԱՆԱԿԻՄ

Յայոց ծառեկար բան ու բազմ բանով տօսա պահա ո՞վով
: Անհար միտու օճառի պահագ Յանիսը բայով դամասմէ պահ

ԵՐԱՆԻ ԱՆՈՐ . . .

գաւառմէ շատ արքայի առաջ առաջ ո՞վով
որբիսիր ու բանին Ասունմէ ծանրծո մաշ գոյնի թիւնով

Երանի անոր՝ որ խորն իր սրտին
Ունի ակնաղրիւրն իր երջանկութեան,
Անոր վիշտերը ի սպառ կ'անհետին
Նոյնիսկ հասնի երբ կեանքի հուսկ կայանն:


Երանի անոր՝ որ գիտէ սիրել
Արի, անարի մարդերը բոլոր,
Երերն ալ անշունչ՝ սիրով բորբ ու խոր,
Սրտերը սիրով իրար կամարել:

Երանի անոր որ գիտէ զոհել,
Տալ լաւագոյնը իր ունեցածին,
Մանաւանդ անոր՝ որ գիտէ զոհուիլ,
Ըլլալ երկնիքի սուրբ բաղաբացին:

Երանի անոր՝ որ ունի իտէալ,
Ու այդ իտէալի նամբուն վրայ դերբուկ
Գիտէ քաղել մանր սէրերն անշուկ,
Ու բնաւ անոնց վրայ չափսոսալ:

Երանի անոր որ գիտէ նայիլ
Մահուան աշեքերուն՝ խրոխտ, աներեր,
Որուն նայուածքին կու գայ միշտ փայլիլ
Յաւիտենութեան փառքը անստուեր:

Գ. ՃԱՐՏԱՐ



ԲԱՆԱՄԻՐԱԿԱՆ

ԺԱ — ԺԵ ԴԱՐԵՐԻ ՀԱՅՐԵՆԻ ԳԻՏՈՒԹԵԱՆ ՈՒ ՄՇԱԿՈՅՑԹԻ

ՄԻ ՔԱՆԻ ՑԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(Սկիզբը տեսմել Սին, 1976, ԺԲ) :

Թարգմանչական գործը ևս ընթացքի մէջ էր :

ԺԲ դարի սկզբից գրականութեան մարզում նկատուած աշխուժացումը աստիճանաբար աւելի մեծ ծաւալ ու թափ է ստանում և համում գրական-մշակութային նոր աստիճանի և նոր որակի՝ չնորհիւ յատկապէս ներսէս Շնորհայու, ներսէս Լամբրոնացու, Գրիգոր Տղայի, Մխիթար Գոշի մատենագրական հարուստ ու լիարժէք ժառանգութեան։ Գրականութեան ընդերքում աստիճանաբար հասունանում են այն բոլոր առարկայական նախադրեալները, որոնք, անարակոյս, նպաստեցին ու բերրի հող հանդիսացան հայ քնարերգումնեան զարգացման համար նաև հետազայ զարերում։ Իրենց նշանակութեամբ, պատմանախանչողական արժէքով, երկրի քաղաքական, ընկերային-տնտեսական, իրաւական և հոգևոր-մշակութային վիճակը բացայացնելու տեսակէտից կարենու նշանակութիւն են ստանում պատմագրական երկերը։ Արիստակէս Լատոիֆերտոցու «Պատմութիւնն», Մատթէոս Ռուհայեցու, Սամուէլ Անեցու, Մխիթար Անեցու Ժամանակագրութիւնները, այլ մանր ժամանակագրութիւնները, վարժողական, խրատական երկեր, յիշատակարաններ, թղթեր, որոնցում ևս պատմական երբեմն շատ արժէքաւոր նիւթ է ամբարուած, կարևոր սկզբնադրիւրներ են տուեալ ժամանակի ընդհանուր պատկերը արտացոլելու անսակէտից։

Մատենագրութեան ասպարէզում հետաքրքիր երևոյթ է Դաւիթ Ալավեկառորդու կանոնագրական համեստ, բայց արժէքաւոր ժառանգութիւնը, որը բաղկացած է չուրջ 100 կանոններից։ Դրանք ըստ մեծի մասին առնչում են կը բօնական ու եկեղեցա-վարչական խնդիրներին, բայց և արտացոլում են ժամանակի հայկական միջավայրը, կենցաղը, ընկերային-տնտեսական և իրաւական սիհնակը։ Դրանք որոշակի հետաքրքրութիւն են ներկայացնում նախադրչեան ժամանակաշրջանին հայ իրաւական մտքի ուսումնասիրութեան համար։ Մ. Արեգեանի բնութագրմամբ, գրանք «նոր մտաւոր հոսանքի» ծնունդ են հանդիսանում¹¹։ Այս տեսանկիւնից Մխիթար Գոշի «Դատաստանագիրք»ը նոյնիսկ համաշխարհային չափանիչով վիթխարի նուաճում է, հայ իրաւագիտական և ընկերային-տնտեսական մտքի եղակի կոթող ու պատմանանաչողական մէծարժէք յուշարձան։

Այս կապակցութեամբ յիշատակութեան արժանի է նաև այն փաստը, որ Ն. Լամբրոնացին անհրաժեշտ նկատեց թարգմանելու ըիւղանդական օրէնք-

¹¹ Մ. Արեգեան, Երկեր, Հատոր Դ, Երևան, 1970, էջ 65։

ները, անշուշտ ելակէտ ունենալով Հայ ժողովրդի հասարակական կեցութիւնը յատկապէս կիլիկիայում:

Թիստ յատկանշական է սոյն երկի նաև հասարակական-քաղաքական կողմնորոշումը, որը գարազրջանի քաղաքական իրավիճակի իրավաշտ վերլուծութեան և պետական ճշգրիտ մտածողութեան շատ կարևոր տեսակարար կրչիո ունեցող արդարութիւն է: Այս առնչութեամբ անուանի բանասէր է, Պիվագեանը դրում է «Եթէ Արքատակէս Լատուիկերտցին ողրում էր ազգային թշուտառութիւնը, Յոյշաննէս Սարկաւաղը ազօթում էր, որ վարատուած Հայ ժողովուրդը Տիրոջ առնութեամբ հաւաքուի և փրկուի, Ներսէս Շնորհալին Խաչակրաների օգնութեամբ արևելեան քրիստոնեաների «լաւ օրերի ու վերածաղկման» երազն էր առաջադրում՝ չունենալով Հայաստանի անկախութեան, Հայոց թագաւորութիւնը բուն Հայրենիքում վերականգնելու կոռուաններ, ապա Մխիթարը ուներ բաղաքական պատութեան իրական հեռանկար և համոզուած էր, որ կը վերականգնուի հայկական թագաւորութիւնը: Ըստ որում նա յոյս կապում էր ոչ թէ արտաքին միջամտութեան, այլ երկրի ներքին, սեփական և ժերի հետո (Ընդդուռը մեր է — Փ. Ա.)¹²:

Հայկական միջնադարեան արուեստը մինչև ԺԲ: Դար արդէն անցել էր զարդացման բաւական երկար ժի շրջան, փոխադարձարար առնչուել միւս ժողովուրդների արուեստներին, բայց նաև երկնել իր յատկանիշներն ու աւանդները: Բոլոր ճիւղերում էլ այն, յատկապէս մինչև Ժ դարը, հանդէս է գտյալ իր անպահոյն ու դրւագ, սակայն խորապէս տպաւորիչ և առինքնող Հմայքով: Քարեզն յուշարձանները, մանրանկարչական նմուշները, զարդարուեստը, շարսկանները, անդամ աւանդաբար փոխանցուած երած չուութիւնը մեզ ներկայանում են արդպէս՝ ճեկրի, զծերի, զոյների չուայլութիւնից միանդամոյն տպատ, մարդկային հոգուն և մտածողութեանը սերտօքէն հազորդակից: Ժ դարեց, ինչպէս Հաստատում են մասնագէտները, որոչ տեղաշարժ, ներքին և արտացին կերպարանափոխում, տպաւորիչ արտաքին արտայայտականութիւն, մոխացման որոշակի միտում նկատում է՝ ընկերային-տնտեսական նոր, առաւել նապաստաւոր իրադրութեան պատճառով:

Հայկական արուեստի հետագայ զարդացման համար բնորոշը, թէ ոյէտ միառժամանակ աւելի զանդադ և աւելի մեղմ, քան Ժ դարում, միտումն է ոչ սի զարդարանքը, զէպի բարդացուած, մասսմբ թերիս խճողուուծ համադրութիւնները արուեստի բոլոր բնագաւառներում (ճարտարապետութիւն, մանրանկարչութիւն, երաժշտական պատճառով):

ԺԱ-ԺԲ: Դարերում որոշ վերիկվայրումներով, որոնք արդիւնք են այդ ժամանակաշրջանի բուն Հայաստանի և Կիլիկեան Հայկական իշխանութեան քաղաքական պատմութեան և ընկերային-տնտեսական կեանքի անվայուն իրավիճակի, Հայ արուեստը շարունակում է իր զարդացման վերընթաց ուղին՝ Հարստանալով նոր ճեկրով ու երանգներով: Ճիշտ է, Կիլիկեան Հայկական իշխանութեան պայմաններում ու նրա չնորհիւ այն աւելի լայն ու սերտ առնչութիւնների մէջ է մտնում բիւզանդական, ասորական, արարական, Հետազայում՝ արևմտա-լատինական արուեստի և մշակոյթի հետ, սակայն առանձնապէս նշուած ժամանակաշրջանում ամուր էր պահում իր ազգային աւանդները և ստեղծագործարար վերամշակում դրանք ըստ նոր պայմանների ու Հնարաւորութիւնների:

¹² Ե. Պիվագեան, Մխիթար Գոշ («Հայ մշակոյթի նշանաւոր գործիչները V-XVIII դ.դ.»), Երևան, 1976, էջ 285:

Այսպէս, հայ ճարտարապետութիւնը շարունակում է զարգանալ՝ ճարտարապետական ձևերի, զարդաքանդակների և լրացուցիչ կառոյցների բազմազանութիւնն ու ճոխութիւնը դարձնելով առաւել ցայտուն յատկանից:

Յատկապէս չէնքերի ճակատային մասերում երեան եկող զարդաքանդակների նկատելի շոայլութիւնը որոշակի խախտումն էր նախկինում կառուցուած յուշարձանների համապատասխան մասերի զասական զսպուածութեան: Մի շարք տաճարների, պալատական չէնքերի ու քաղաքային մենատների որմերի չքեղ նկարազարդումները ևս նոյն են հաստատում: Նշանակալի տեղ է տրուում արտաքին, ձևական արտայայտութիւններին, մասնաւորաբար ծաւարուն զարդապատկերներին և միջանկեալ յարդարանքներին: Կրօնապաշտամունքային բազմաթիւ շինութիւններ են կառուցւում (Անիի տաճարները, Սանահին, Հաղպատ, Կեչառիս և այլն): Մեծ թափ է ստանում քաղաքացիական և աշխարհիկ շինարարութիւնը, յատկապէս բուն Հայաստանում: Առևտրական խաւի կարկառուն ներկայացուցիչների՝ մեծատունների ներդրած հսկայ գումարներով կառուցւում են փարթամ բնակարաններ, առանձնատներ, հիւրանցներ, խանութներ, արտազրական-ձեռնարկային չէնքեր, կարաւանատներ և այլն: Գետերի վրայ նոր կամուրջներ են գցուում, բազմաթիւ ճանապարհներ են բացուում, բարելաւուում են հները, ընդարձակւում և կատարելազորդւում է ջրմուղային ցանցը: Հետաքրքիր երեսոյթ է Անիի ստորգետնեայ քարանձաւների շարքը: Տաճարներին առընթեր զանազան տնտեսութիւնների համար ստեղծուում են լրացուցիչ մեծ ու փոքր շինութիւններ՝ յատկապէս գտւիթներ, ժամաներ, սեղանատներ, ձեռագրատներ և այլն: Ճարտարապետական նոր շինութիւններով ամբողջացւում են նաև պալատական միջնաբերդերն ու բազմաթիւ ամբոցներ:

Այս կարգի նոր կառոյցների շնորհիւ փաստօքէն ստեղծուում են ճարտարապետական ամբողջական համալիրներ, որոնցում առաւել չափով ներդրուում են աշխարհիկ, քաղաքացիական ճարտարապետութեան աւանդները: Բը նական է, բատ այսմ էլ պահանջլուում էին կառուցողական-ճարտարապետական նոր որոնումներ, նոր, աւելիր բարդ լուծումներ տեխնիկական, գործնական, տնտեսական ու զեղագիտական տեսակէտից: Կատարելազորդւում են քաղաքամրոցաշինական արուեստն ու վարպետութիւնը: Ոճական զգալի փոփոխութիւն է նկատուում նոյնիսկ խաչքարների զարդարուեստի մէջ: Նախկին պարզ, զուսպ, պաճուճանքներից զուրկ ձևերն աստիճանաբար նահանջուում են, փոխարէնը քարերին դրոշմուում են ճոխ, հիւսածոյ, մանուածապատ ու բարդ զարդամուշներ:

Առաւել կարեորութիւն է տրուում տեղանքի ընտրութեանը: Միաժամանակ չեշտուած, ուրոյն որակ են ստանում ճարտարապետական տեղական բնոյթի առանձին դպրոցներ:

Այսպիսով, զարդացման նոր փուլ է մտնուում հայ ճարտարապետական տեսական միտքը, արուեստը և գործնական-կառուցողական հմտութիւնը, քանի որ խիստ բարգանուում էին նախնական գիտական հաշուարկումները, չափադրումները, գծագրութիւնները, շինարարական հնարքները, որոնք էլ համապատասխան ճարտարապետական-կառուցողական լուծում էին պահանջուում:

Զարդացման նման ընթացքի մէջ էր նաև հայ արուեստի միւս՝ մեծ և ուշագրաւ բնագաւառը՝ մանրանկարչութիւնը: Ինչքան էլ համեմատաբար սակաւ թիւ են կազմուում այս ժամանակաշրջանում ծաղկուած զբագիր մտածեանները, այսուամենայնիւ, բաւարար փաստական հիմք են տալիս հետեւելու հայ մանրանկարչութեան զարդացման ընթացքին, ընդհանուր բնոյթին ու առանձ-

նայատկութիւններին։ Նախ, որոշակի նկատելի է, որ բուն Հայաստանում և կիլիկիայում աւելի վաղ նկարագարդուած ձեռագրերի մանրանկարչութիւնը առաւել անփոփոխ ընդհանրութեան մէջ է, քանի որ կիլիկիա էին փոխարժուել բուն Հայաստանում ծաղկուած բազմաթիւ ձեռագրեր, նաև ծաղկողներ։ Նախ էին աւանդներն այստեղ հիմնականում արտայայտութիւն էին դանում պատկերագրման կոթօղային ոճի, կենդանական, բուսական, սարկաւողէպ ճարտարապետական զարդանմուշների նուազ յղկուածութիւն, դռնաշարի պարզ, բայց թանձր, յաղեցուած կիրառման, պատկերագրութեան կանոնականացուած ձևերին ու սկզբունքներին հետեւյու առաւել պահպանողական դիրքորոշման, ինչպէս նաև առաւել պարզունակ թեքնիկ մշակումների մէջ։ Զարգացման հիմնական միտումը դէպի նորաձեւութիւն, շքեղութիւն, բազմերանդ վառ գոյներ, առաւել յղկուած պատկերագրական ոճ ու տեխնիկա, աստիճանաբար աւելի է հաստատում իրեն և հետազայ առաջընթացի ու բարզաւաճման երաշխիք ստեղծում։

Այդ ժամանակների Հայ մանրանկարչութիւնը Հայ և օտար մասնագէտարուեստագէտների բարձր գնահատութեանն է արժանացել։ Իրենց պատկերագրական, սիմետրիային և գունային համադրութիւններով ու լուծումներով, բազմազան զարդամոտիւնների հմտալից ու վայելյուչ կիրառմամբ, ոճական առանձնայատկութիւններով և ծաղկող նկարիչների ինքնորոշ անհատականութեամբ, դեղարուեստական մեծ արժէք են ներկայացնում մասնաւորաբար Սանդղայ վանքի, Թալիշի, Մուղնու, Կարսի Գաղպիկ թաղաւորի, Կեչըրի, Տըրապիղոնի, Ակոսիի, Սերաստիայի, Հռոմելայի, Բաղնայրի և այլ գրչութեան օֆախներում ծաղկուած աւետարանները, 1173թ. Միլճում նկարագրուած «Շառեկ»-ը և այլն։

Դրանք կեանքի են կոչուել Հմուտ և ստեղծադործական ուրիշն մտածողութեամբ ծաղկող նկարիչների՝ Կողմայի, Յովհաննէս Սանդղավանեցու, Գրիգոր Ակոսեցու, Գրիգոր Միլճեցու և այլոց կողմից, որոնց անունները դեռևս անդայու են։

Միջնադարեան Հայ արուեստի միւս կարեռ բնադրաւոր՝ երաժշտութիւնը և զարգացման այս նոր ոլորտի մէջ է մտնում։ Գիւղական և քաղաքային կեանքի ու կենցաղի զարդացման ընկերային-տնտեսական նոր պայմաններում առաջին հերթին աշխուժանում է ինչպէս գեղջկական, այնպէս էլ քաղաքային-ժողովրդական և գուսանական երդն ու երաժշտութիւնը։ Կենցաղայարութեան աշխարհիկ պահանջներին ի բաւարարութիւն, ոչ միայն աճում են երգաստեղման առիթներն ու հնարաւորութիւնները, այլև ըստ այդմ, յաղեցւում է երդի և երաժշտութեան ներքին բովանդակութիւնը։ Զուարթ, թեթև և սահուն կշռոյթի հետ այն օժտում էր և վիպարքնարական հիմնական տարրերով։ «Բարձր զարգացման է հասնում նաև Հայ գիւղական, մանաւանդ ժողովրդա-քաղաքային, ու աւելի գուսանական դործիքային նուագը»¹³։

Բնական է սակայն, որ երդի և երաժշտութեան զարգացման թափն ու էութիւնը առաւել յատակութեամբ և ամբողջութեամբ նկատելի է Հայ հոգեորմանագիտական երաժշտութեան մէջ, քանի որ այն ստեղծուել է միջնադարեան Հայ իրականութեան մշակութային կեանքի և զաղափարախօսութեան ա-

¹³ Ե. Թահմիկեան, Քննական տեսութիւն Հայոց հին և միջնադարեան երաժշտութեան, «Լրաբեր Հասարակական գիտութիւնների», 1971, թիւ 5, էջ 34։

ուաջատար օջախներում, պահպանուել ու մեղ է հասեել խիստ պահպանողական միջավայրից :

Նկատելի է, որ տուեալ ժամանակաշրջանում այն նոյնպէս վերընթաց ուղիղ է զարգացել, չեշտը զնելով, թէ կուղ նախապէս քիչ զապուած, պերճութեան, հանդիսաւորութեան և ծանր ու «ուղրուն գեղգեղանքով» հարստացած ձայնեղանակների վրայ :

Տաղերգութիւնն ու գանձասացութիւնը ևս աստիճանաբար հաստատուն տեղ են բնուում և իրենց արտայայտականութեամբ զրաւում աշխարհի ու հոգեոր երաժշտութեան միջին, անցման ոյորուները :

Կիրառման նոր, աւելի բարձր աստիճանի է հասնում հայ խաղաղութեան արուեստը :

Հայ երաժտական տեսական ու գեղադիտական միտքը ուրոյն և արժէքաւոր նուանումներ է արձանագրում երգին ու երաժշտութեանն առնչուող բաղմաթիւ հարցերում :

Երաժտութիւնը ուսումնասիրութեան հիմնական առարկայ է եղել Անիի, Հաղպատի, Սանահնի, Սկնուայի, Դրազարկի, Սև լեռան, Կարմիր վանքի, Հոռմելլայի և այդ ժամանակաշրջանի գլխաւոր գիտա-մշակութային և ուսումնասիրական այլ կենտրոններում :

Առաւել անուանի և բեղմնաւոր երաժիշտ-երաժշտագէտներից են՝ Գրիգոր Մագիստրոսը, Պետրոս Գետաղարձը, Յակով Սանահնեցին, Յովհաննէս Սուրեկաւազը, Ստեփանոս Մանուկը, Գրիգոր Պահլավունին, Ներսէս Շնորհային, Ներսէս Լամբրոնացին :


Ժամանակի նկարագիրն ամբողջացնող խոչոր երեսյթներից է նաև ժողովրդական լեզուի, միջին հայերէնի շրջանառութեան մէջ դրուելը զրաւոր յուշարձաններում։ Գիտութիւնը, դրականութիւնը, արուեստը զրանով աւելի էլն մօտենում ժողովրդական խաւերին։ Դպրութեան առաւել արդիւնաւէտ և անուանի մշակները «դիւրահաս» կամ «դեղջուկ բանիւ» զրելու փորձեր էին անում և նոյնիսկ ուրիշներին էլ արդէս վարուելու հրահանգ տալիս։ Կասկածից է միջին հայերէնի ծաւալման առաջադիմական նշանակութիւնը ինչպէս ազգային-հասարակական, այնպէս էլ գիտա-մշակութային նկատառումներով։

Այսպիսով, նշուած դարերում հայրենի գիտութեան ու մշակոյթի զարգման համակողմանի քննութիւնն ու զնահատութիւնը որոշակի հաստատում են այն նորն ու արժէքաւորը, որոնք յատուկ են այդ դարերին։ Մարդը, նրա աշխատանքային առօրեան, կեանքը, բնութեան ու տիեզերքին առնչուող գիտա-փիլիսոփայական տեսական ու գործնական շատ հարցեր, աղջն ու հայրենիքը իրենց պատմութեամբ ու ճակատագրով, համամարդկային վեհ զաղացիարները, արուեստների զարգացման նորանոր միտունենքը, դէպի այլ ժողովուրդներն ու նրանց գիտա-մշակութային ժառանգութիւնը ցուցարերուած եռանդուն հետաքրքրութիւնը խիստ յատկանշական են այս դարերի համար։

Հայ ժողովուրդն այս ժամանակաշրջանից գալիք սերունդներին է թողել գիտա-մշակութային վիթխարի հարստութիւն։ Անտարակոյս, Հայաստանը բազմաթիւ բնագաւառներում զարգացման համահաւասար մակարդակի վրայ է եղել ժամանակակից քաղաքակիրթ երկրների՝ յատկապէս Ասորիքի և Բիւզանդիոնի հետ։

ՓԱՅՑԱԿ ԱՆԹԱՂԵԱՆ

(Ծար. 2 և վերջ)



ԳԱԲՐԻԵԼ ԴՊԻՐ Կ. ՊՈԼՍԵՑԻ

(1667 – 1712)

Կ. Պոլսեցի յայտնի մանրանկարիչ Մարկոսի որդին էր Գաբրիէլ Դըպիր, իր կարգին զարձած յայտնի գրեհի մը և մանրանկարիչ մը նոյն քաղաքին մէջ։ Ծնած է Ժի. դարու կիսուն մօտաւորապէս։ Հօրենական արուեստին ոկրսած է հետևիլ պատանեկան տարիքէն և չուրջ կէս դար վաստակած է որպէս դրիչ և ծաղկող։

Իր կենսագրութեան վերաբերող տեղեկութիւններ գրեթէ չկան։ Մանօթ է սակայն իր շիրիմը, որ կը գտնուի Պալբուլը Հայոց Գերեզմանատան մէջ, և անաղարտ մնացած է իր տապանագիրը, ուր իր անունը կը յիշուի մեծ դոյջնուով։

Եղեալ ներքոյ այս տապանի,
որդի ծաղկարար Մարկոսի,
Գաբրիէլ Դպիր ցանկալի,
ազգաց պարձանք էր պատուելի։
Հանդիպողաց այսմ շիրիմի՝
ասացէք Տէրն ողորմեսցի։
Եւսա հրաման Տեառն արարչի,
Հանգեաւ ի յո[յ]սն յաւիտենի։
թվին ՌՃԿԱ. (1712)։

— Տես Հայաստանի Կոչնակ, 1955, էջ 730, Գ. Բամպուրճեան։

Բնատուր տաղանդով օժտուած նկարիչ Գաբրիէլ Դպիրի մօտաւորապէս կէս դարեան վաստակէն քիչ բան յայտնուած է մինչեւ հիմա, վեց ձեռագիրներ միայն, զոր կը ներկայացնենք ստորև՝ ժամանակագրական կարդով։

1. — Գիրք Հարցմանց Գրիգորի Տաթեացւոյ, օրինակուած 1667ին, Կ. Պոլսոյ մէջ։ Մէկ մասը դրած է Ներսէս Դպիր։ Գաբրիէլ Դպիր ծաղկած է և նըլկարագրած։ Ստացողն է Շմաւոն (Շահնազար) Սրկ. Աղուեցի. — Զիոն. Ս. Յիւ. 205։

2. — Սակմոս, 1672ին, Ստամպոլի մէջ, դրած և ծաղկած է ինքն իրեն համար։ Ցիշտակարանին մէջ կ'ըսէ. «Եւ արդ խնդրեմ զտեսողացդ ոչ առնել զքամահանս ի վերայ մեր, քանզի դիր ոչ եմ ուսեալ ի վարժապետ, այլ տրօք

Տեսո՞ն այս չափըս ստացեր էի . ապայ նորահաս զոլով՝ արհեստի կատարեալ չէի հմուտ . սպալանաց իմոց ներումն արասջիք , թէ զրին և թէ ծաղկին . զի կարն մեր այս էր» . — Յուցակ Զեռ . Ա . Յակոբեանց , Ե . Հատոր , 1971 , էջ 389 , թիւ 1596 :

3.— Հաւաքածոյ — Պատմութիւն Աղեքսանդրի , օրինակուած 1694ին , կ . Պոլսոյ մէջ : Աղեքսանդրի Պատմութեան նկարագարդող՝ Գարրիէլ Դոդիր . — Զեռ . Վիեննայի Միեթարեանց , թիւ 319 :

4.— Աւետարան , օրինակուած Խաչատուր Դոլրի ձեռքով , 1695ին , կ . Պոլսոյ մէջ : Նկարագարդող՝ Գարրիէլ — J. Muylleermans , Un Recueil Manuscrit , Bruxelles 1950 , Extrait , An. Boll. p. 292 :

5.— Խորիրդատեսոր , օրինակուած Պետրոս Դոլրի ձեռքով , 1703ին , կ . Պոլսոյ մէջ , Զէյթունցի Կարապետի Համար : Ծաղկող՝ Գարրիէլ ծաղկարար . — Զեռ . Երեանի , թիւ 392 :

6.— Խորիրդատեսոր , օրինակուած կ . Պոլսոյ մէջ : Ծաղկող և նկարագարդող՝ Գարրիէլ . — Զեռ . Ա . Թ . թիւ 2270 :

Սպասելի է որ յառաջիկային նոր յայտնագործումներով հարստանայ Գարրիէլ Դոլրի երկերուն ցանկը :

Ն . ԱՐՔ . ՆՈՎՈՎԱՆ



ՊԱՏՄԱԿԱՆ

ՀԱՅ ԱԶԳԻ ԿԱԶՄԱԿԻՐՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

(ԱՐՄԵՆՆԱՐ ԹԵ ՀԱՅԱՍՏԱՑԻՆՆԵՐ)

Այս ապստամբութիւնները Հայաստացիներին քաջալերեցին զլուխ բարձրացնելու: Ճիշդ է, Հայաստացիները ժամանակաւրապէս ունեցան որոշ յաջողութիւններ, որովհետև Սուլապիկուլիումին խիստ տարուած էր Գասպաների և նրանց ցեղակից ժողովուրդների ապստամբութիւնները ճնշելու գործով, որոնք յարձակուել ու մտել էին Հաթեան կայսրութեան հիւսիսային նահանգները և մինչև անգամ զրաւել Խատտուսա մայրաքաղաքը ու կողոպտել: Այս ապստամբութեան ժամանակ հանդիսաւ չէին մնացել նաև Աղջիները (Հայաստացիների ստորագաս թագաւորութիւն), որոնք նմանապէս յարձակուել ու մըտել էին Հաթեան պետութեան «Վերին երկիր» (Haut pays) կոչուած մասը: Իսկ Կարաննիս արշաւում էր Հաթեան սրբավայրերից Սամուխս քաղաքի վրայ և կործանում ու աւերում էր այն: Ինչպէս տեսնում ենք, Սուլապիկուլիումին ըստիպուած պատերազմ էր մզում մի քանի ճակատների վրայ: Բայց նա փորձրւած և քաջ հրամանաւար էր, որն իր հօր՝ Դուտիալիսի կենդանութեան ժամանակ մասնակցել ու թրծուել էր նրա մզած պատերազմիներում: Սուլապիկուլիումին անմիջապէս իր բանակներով գալիս ու հասնում է Սամուխս և Հայաստացիներին մի լաւ ջարդ տալուց յետոյ նրանց ետ է քշում ու քաղաքն ազատագրում և ապա՝ սկսում վերաշնենել: Բայց ճիշդ այդ պահին պետութեան հարաւարեկելեան սահմանների վրայ մի նոր ապստամբութիւն ծայր է առնում: Հաթեան բանակը դիմում է զէպի այնտեղ: Կարաննիս ուղում է այս անգամ ևս առիթից օգուտ քաղել և երրորդ արշաւանքն է կատարում Հաթերի հիւսիսային նահանգների վրայ: Բայց շուտով Սուլապիկուլիումին հարաւային ապստամբուների հետ հաշիւները վերջացնելով հասնում է Հայաստացիների վրայ, որոնց ետ է շարտում ու ապատում երկրի զրաւուած մասերը:

Այսուհետև, Սուլապիկուլիումին մօտ տասը տարի խաղաղութեամբ թագաւորում է, Հայաստան իրեն հպատակ վասսալ թագաւորութիւն զարձրած:

Պատմադէտները յայտնում են, որ այդ տասը տարիների ընթացքում Հաթեան արքան կարողացել է այն աստիճան հզօրանալ ու ամրապնդել, իր երկիրը և իշխանութիւնը, որ սարսափ է ազգել Հայաստացիների վրայ:

Կարաննիսին յաջորդում է Հուկկանաս թագաւորը: Ըստ ոմանց՝ Սուլապիկուլիումին կարողանում է զիւանագիտական ճանապարհով Հայաստայի թագաւորին զինակից ու դաշնակից դարձնել (Աղոնց), իսկ ըստ ուրիշների կարծիքին՝ Հայաստայի թագաւորը երկարատև կոփներից յետոյ տեղի է տալիս թշնամու զերազանց ուժի առջև ու հարկադրուած հաշտութիւն է կնքում Հաթերի թագաւորի հետ մի շարք խիստ աննպաստ պայմաններով (Քասունի):

Բոլոր զէպերում էլ Հայաստան հպատակ է ու կամակատար: Գուցէ և աւելի անմիթար, քան հպատակն ու կամակատարը: Արդարն, Սուլապիկուլիումին Խատտուսա հրաւիրելով Հուկկանային իր աղջիկներից մէկը իրրե թագուհի կնութեան է տալիս նրան, կարգադրելով որ Հայաստայի թագաւորի միւս

կիները, որոնց մէջ էր նաև Հուկկանայի մէկ քոյրը, սպահուեն իրրի հարճեր : Ապա, Հայասայի թագաւորը իրաւունք չունել իր թղթակցութիւնների մէջ իրեն Հաթեան մեծ արքային «Եղբայր» կոչել և ոչ էլ «Արքայից արքայ» տիտղոսը զործածել : Տեսնում ենք, որ Հայասայի թագաւորը կամայ թէ ակամայ դատապարտուել էր Հաթեան կայսրութեան նկատմամբ վասսալական դիրք ընդունելու :

Բայց աւելի ստորնացուցիչ բնոյթ ունեն դաշնագրի կէտերը, որոնք տարակոյսի տեղ չեն թողնում Հայասացիների հպատակութեան փաստի վերաբերմամբ : Այս դաշնաղրութեան այդ կէտերը մէջբերում ենք Աղոնցի զրից թարդմանելով :

Ուրիմի, Սուպակիլութիւնին իր քոյր (ըստ ոմանց՝ աղջիկներից մէկին) ամուսնացնում է Հուկկանայի հետ և այդ առթիւ հետաքրքրական խորհուրդներ է տալիս նրան : Խօսում է Հաթերի (= Հիթիթների) թագաւորը :

«Իմ քոյրը, որ ես քեզ տուեցի որպէս կին, նա ինքն էլ ունի քոյրեր և քոյրացուներ (խորթ քոյր) : Երանք էլ քեզ բարեկամացան քո ամուսնութեամբ : Արդարեւ, Հատտերի երկրում կայ մի այսպիսի օրէնք . ձեռք մի՛ տուր քոյրին և մերձաւոր ազգականների (հօրաքրոջ, մօրաքրոջ) դստրերին : Դա թուրտարուած չէ : Նա, ով թողլ է տալիս իրեն նման մի արարք Հատտերի երկրում, նա չի ապրի, կը մահացուի :

Քանի որ ձեր երկերը քիչ է քաղաքակրթուած, ուստի՝ դուք սովոր էք ձեր քոյրերի եւ ազգականուհիների հետ ամուսնանալ : Հատտի երկրում նման մի բան չի թոյլատրուամ, Եթէ մի օր քո կնոջ քոյրերից, քոյրացուներից կամ ազգականուհիներից մէկը զայ քեզ մօտ, մատուցիր նրան խմիչք եւ ուտելիք : Կերէք, խմեցէք և ուրախացէք : Բայց նրան ձեռք չտաս : Դա թոյլատրուած չէ, դա մահացու մի հանգամանք է : Նման մի բան մի փորձիր ոչ ինքնարերարար, ոչ էլ որեւէ մէկի խորհրդով : Մի՛ անի այն, և դա թող քեզ արգելուած լինի երդումով :

Խիստ զգոյշ եղիք պալատի կանանց հանդէպ, ինչպիսի կնոջ էլ վերաբերուի, լինի ազատ թէ ստրուկ, մի՛ մօտեցէք նրան, մի՛ խօսի :

Երա հետ զգոյշ եղիք : Երբ պալատի մի կին անցնում է քո ճանապարհից, կանգնիր եւ ետ դարձիր նրանից : Հետեւեալ դէպքը պալատի մի կնոջ առթիւ, թող մի դաս լինի քեզ համար» :

Ո՞վ էր Մարիյաս եւ ինչո՞ւ մահացաւ նա : Նա չէ՞ր որ հանդիպեց պարտի մի ստրկուհուն ու չնայե՞ց նրան : Եւ իմ հայրը՝ Արեգակը, նկատելով այն մի լուսամուտից, նրան բարկութեամբ շասա՞ց . ինչո՞ւ զու նայեցիր այդ կնոջ . Եւ Մարիյաս մահ դտաւ այդ սիալի համար :

Մի հանգամանք, որ մահուան է ենթարկում մի մարդու, արժէ որ դու զլոյշ լինես :

Երբ դու վերագանաս Հայասա, ձեռք մի՛ տուր ոչ քո եղրօր կանանց, ոչ էլ քոյրերին : Հատտի թոյլատրուած չէ զա : Երբ պալատ հասնես, մի՛ արա այն բանը, որ արգելուած է : Պէտք չէ երբեք դու մի նոր կին առնես Աղզիի երկրից, և եթէ դու որեւէ մէկին տոնես, նրան կին մի դարձրու, այլ հարճ :

Ես վերցրու քո աղջիան, որ դու տուել էիր Մարիյանային և տուր նրա եղրօրը : Եւ այն մարգկանց, որ զերեվարել էին Հատտիից Հայասա՝ ետ ուղարկիր նրանց, վերադարձրու նոյնպէս Հատտի պինուորներին : Այն որ չի տալիս

զերիներին և պահում է նրանց, դու կ'ասես նրան բարեկամութեամբ — ինչո՞ւ շես վերադարձնում»:

Սոյն պայմանագրի վերջում նշուած կէտերը խօսում են Հատտիի ու Հայաստայի միջն փոխաղարձ օգնութեան մասին:

«Եթէ դու Հայաստայի մարդկեդ, ապագայում ինձ պաշտպանէք բարեկամարար, ես էլ նոյնպէս կը պաշտպանեմ ձեզ, Հայաստայի մարդկանցդ . կը պաշտպանեմ նոյնպէս Հայաստան երկիրը: Եւ դուք ձեզ հաւատարիմ պահէք և պաշտպանեցէք Արեգակին ու Հատտի մարդկանց, ես էլ ինքս՝ Արեգակս ձեզ կը պաշտպանեմ: Իսկ եթէ դուք ինձ վատութիւն պատճառէք, ես էլ, Արեգակս, ձեզ վատութիւն կ'անեմ, ե ես՝ Արեգակս կը դրժեմ աստուածների առջեւ արած երդումս»⁶:

Տեսնում ենք, որ դաշնագրի ողին, ոճը և առաջ քաշած հարցերը բաւական խօսուն վկայութիւն են տալիս երկու պետութիւնների միմևանց նկատմամբ ունեցած զիրքերի և յարաբերութիւնների մասին: Բայց պատմադէտները այս տեսակէտից տարբեր կարծիքներ ու մեկնաբանութիւններ են տուել: Օրինակ, Աղոնց այս համաձայնաղիրը, իրաւական բնոյթի տեսակէտից, համարում է դաշնագրային և ո՛չ վասարական, ինչպէս սխալմամբ կարծուել է: Աղոնցն ընկենում է մոլորութեան մէջ, երբ չեշտում է, թէ հակառակ դրութեան ոճին, որով խօսում է Սուպակիլուլիումին Հայաստայի թագաւորի հետ, վարում է հաւասարը հաւասարին: Դաշնագրութեան մէջ ոչինչ կայ, որ առաւելութիւն տար Հատտերի թագուորին: Ոչ մի պայման, որ վերապահած լինէր որևէ զերազանցութիւն և առաւելութիւն: Ամէն ինչ փոխաղարձ է: Ոչ մի բան ցոյց չի տալիս, որ Հայաստան ճնշուած է և կամ չնորհակալութեան պարտական Հատտերին: Ինդհակառակը, Սուպակիլուլիումին չի ծածկում, որ Հայաստան տակտին իր ձեռքումն է պահում Հատտերից վերցրած հողերը և տարուած գերիները: Դաշնագրութեան պայմաններից մէկը համաձայնեցնում է Հուկկանան վերադնել զերիները եւ ետ քաշուել Հատտերի հողերից:

Աղոնցն որպէս մեծ պատմաբան մեծ մոլորութեան մէջ է այս կէտեր չուրջ, որ Հայաստացիների վարկը բարձրացնելու կամ նրանց պաշտպանելու իր միտումը ակնյայտ է դարձնում: Մենք չենք կարող համաձայնել այս կամայական մեկնաբանութեան հետ: Նախ՝ դաշնագրութեան ոճին Աղոնցը թէն չի ուզում մեծ կարեւորութիւն տալ, բայց տեսնում ենք, որ ամէն ինչ նրանից կախում ունի: Թւում է ընթերցողին, որ Հոստէական զոսող ու ամբարտաւան կայսրներից մէկն է խօսում պարտուած բարբարոսների մի ներկայացուցիչ հետ, երբ Սուպակիլուլիումին չպատում է Հուկկանայի երեսին. «Բայց քանի որ ձեր երկիրը քիչ է քաղաքակրթուած...»: Եւ այնուհետեւ սպառնալիքների մի ամբողջ շարան...: Բայց միթէ՞ բացայայտօրէն չի երևում, որ իրերի բախտին ու տնօրինութեան վրայ չի իշխում Սուպակիլուլիումի կամքը, երբ նա է կարգադրում, նա է վճռում, նա է հրամայում: Նոյնիսկ Հուկկանային հարկադրում է իր «Քոյլը-կնոջ» հարճերի շարքը գասել և թագուհի հոչակել իր աղջկան: Իսկ Հուկկանան լոկ ունկնդրողի գերում է, հրահանգներ ստացողի ենթակայ ու հնագանդ վիճակում: Ինչքան էլ Աղոնցը ջանում է հակառակորդներին տեսել: «Հաւասարը՝ հաւասարի» դիրքերում, այնուամենայնիւ չի կարողացնում չխօսսուավանել իր եղրակացութեան մէջ, թէ «Հայաստ-Ազի մի քաղաքարութիւն էր, որ գտնուամ էր Հիրիների քաղաքական ազդեցութեան տակ» (ընդգծումը մերն է — Գ. Հ.): Այս տեսակէտից լրիւ համամիտ ենք պատմա-

⁶ Այս դաշնագիրը Հարեան լեզուով ամենահինն է համարւում:

գէտ Քասունիի հետ, որ աւելի անկողմնակալ ոզով զբում է. «Երկու թագաւորութիւններուն միջն կնքուած դաշնագրի կէտերէն կ'երևի որ ինչքան նպաստաւոր էին Սուպակիլուիումի համար և ինչքան նուաստացուցիչ Հուկկանայի համար» :

Դաշնագրի մէջ նշուած «գերիներ»ի հարցը երբէք պէտք չէ թիւրիմացութեան մատնի մեզ: Երբեք մենք այստեղ հիմք չունենք «գերիներ»ին հասկընալու որպէս պարտուած երկրից գերեվարուած մարդիկ: Ժամանակի սովորութիւն էր, որ ասպատակազ ցեղեր իրենց առաջխաղացի կամ թէ նահանջի ընթացքում իրեղէն կողոպուտի հետ նաև մարդկանց գերեվարէին ու ոչխարների հօտի նման տանէին: Հայասացիների պարբերական ապստամբութիւնները նըման էին այս կարգի ասպատակութիւններին, ինչպէս տեսանք: Այլապէս, ինչպէս կարող էր պարտուած մի երկիր յաղթական մի պետութեան մարդկանց գերեվարել: Հարցը պարզապէս մարդկանց յափշտակելու մասին է: Մի սովորութիւն, որ չափազանց բնորոշ էր տոհմա-ստրկատիրական ժամանակաշրջանի համար: Ու գերեվարութեան հարցը միշտ էլ պիտի շարունակէր ուժի մէջ մընալ այնքան ժամանակ, որքան պարբերական ապստամբութիւններ պիտի խոռովէին տիրող և հպատակ ցեղերի յարաբերութիւնները:

Այսուհետեւ, տեսնում ենք, որ Հաթերի և Հայասացիների հետազայ յարաբերութիւնների պատմութիւնը իր շարունակութեան մէջ մի ուրիշ պատկեր չի ներկայացնում: Սուպակիլուլիումին յաջորդում է նրա որդին՝ Առնառնդան 1355ին (մ.թ.ա.), իսկ Հայասայի Հուկկանա թագաւորին՝ Ազգի երկրից Աննիյաս (1355-1348 մ.թ.ա.): Այս թագաւորների ժամանակ, ոմանք կարծում են թէ ուժերի յարաբերութիւնը փոխում է: Բայց դա նոյնպէս սխալ է, և երբեք չի եղել, որ Հայասան ուժերի կշռի վրայ հաւասարուէր Աքւեմտեան մեծ կայսրութեան: Պարզապէս խնդիրը այն էր, որ Առնառնդան իր հօր համեմատութեամբ տկար ու նուազ ընդունակ մէկն էր, իսկ նրա դիմաց Աննիյաս բաւական ձեռներէց եւ համարձակ թագաւոր դուրս եկաւ: Արգարեւ, Աննիյաս կարճ ժամանակում ձեռք առաւ Հայասայի պետութեան ամբողջ իշխանութիւնը և Հաթերի հպատակ մի շարք ցեղերի հետ (Միտանի, Իշուվա, Արգավա, Կիղողուադնա և Գասոգ) ապստամբուեց, օգտուելով Առնառնդայի թուլութիւնից: Նկատելի է, որ ցեղերի սկսած այդ կոխները տեղական բնոյթի ապստամբական շարժումներ էին և ոչ միացեալ ճակատով կազմակերպուած ապատադրական պատերազմ: Երեւում է, որ շարժման թեւ տուող կենտրոնական դէմքը Հայասայի թագաւորն է: Աննիյաս մի քանի յաջող արշաւանքներ է կատարում և առաջանում է մինչև Հաթեան երկրի խորքերը ու բազմաթիւ գերիներ վերցրած վերադառնում իր երկիրը: Պէտք է շեշտել սակայն, որ ցեղերի այս ապստամբութեան ու Հայասայի թագաւորին ոգկորութեան թեւ տուող շատ վատ հանգամանքներ էին առաջացել Հաթեան բանակների շարքերը և սկսել էր հաւոր նախճիրներ զործել Հաթեան երկրի կենտրոնական վայրերում: Այդ համաձարակին զոհ էին զնացել, ենթագրուում է, Սուպակիլուլիումին, եւ նոյնպէս 6-7 տարի (1355-1348) կարճ թագաւորութիւնից յետոյ զոհ էր զնալու Առնառնդան: Նուաճուած երկրների ու ցեղերի համար սրանից աւելի ձեռնոտու պայմաններ չէին կարող զանուել ապստամբուելու: Հետեւարար նրանք սեփական հզօրութեան շնորհիւ չէ, որ ոտի էին ելել:

ժանտախտը թէե քսան տարի տեսում է, բայց Հաթերի քաղաքական դրութիւնը սկսում է բարեփոխուել, երբ Առնառուղային յաջորդում է նրա կրտսեր եղբայրը՝ Մուրշիլ Բ. (1348): Ի հարկէ Մուրշիլ անմիջապէս չէ, որ կարողանում է ապօտամբներին զսպել և Հայասացիների դառը տալ: Երեսմ է, որ ժանտախտի աւերեները դարձանելու և ապօտամբներին սանձահարելու դործը նրանից բաւական ժամանակ է խլում: Պատմութեան մանրամանութիւնները հազորդում են, որ Մուրշիլ սկզբում ցանկանում է Հայասացիների հետ խաղաղութեամբ վերջացնել դործը և Անիյասից ետ ստանալ նրա յափշտակած գերիներին: Անիյաս խոսք տալիս է, բայց եւ դրժում: Նա սկսում է խորամանկել եւ իր տուած խոստումը ձգձգել: Անշուշտ, նա քաջալերում էր Մուրշիլի ծանր դրութեամբ՝ մի կողմից ժանտախտը, միւս կողմից ցեղերի ապօտամբութիւն: Բայց երբ գալիս ու հանում է իր թագաւորութեան 10րդ տարին, Մուրշիլը իր նշանաւոր հրամանատար Նուազպայի հետ մի այնպիսի յաղթական յարձակում է կատարում Հայասացիների վրայ, որ մի թափով մտնում ու առաջանում է մինչև Վանայ ծովի տփերը: Մուրշիլի և նրա զօր ըլքը հրամանատար նուազպայի այս յարձակումից Հայասացիները այնպիսի ջախջախիչ արուած են կրում, որ ընկնում են և այնուհետեւ չեն կարողանում ոտի կանգնել: Անիյաս մահանում է այս պատերազմում (ոմանք Հայասացիների մէջ ծագած ապօտամբութեան զոհ են Համարում), և այլես երկրի իշխանութեան մի ներկայացուցչական մարմին չի մնում, որի հետ Մուրշիլ կարողանար հաշտութիւն կնքել: Ոմանք ասում են, որ Մուրշիլ այդ հաշտութիւնը կնքել է Հայասացիների աղջուականութեան հետ, որից յետոյ Հայասան դառնում է Հաթեան կայսրութեան հարկատու և յատուկ մի սատրապութիւն:

Արդ, տեսնում ենք, որ պատմաբանները ինչպիսի' բացարութիւն է տան, առարկայական իրականութիւնը վկայում է մեղ, որ Հայասացիները Հիթիթների ակրագետութեան տակ ապրած կիսանկախ ժողովուրոգ են եղել և քաղաքականութեամբ ու քաղաքակրթութեամբ նրանց ազդեցութեան հնիտկու: Ռւշադրաւ է, որ այս պետութիւնը երեսում ու անհետանում է Հիթիթական կայսրութեան հետ միաժամանակ: Այսինքն՝ երբ 12րդ դարում (մ.թ.ա.) կործանում է Հաթեան կայսրութիւնը, ընդհատում են նաև Հայասացիներին վերաբերուսղ տեղեկութիւնները:

12րդ դարում ստեղծւում է ցեղերի և ազդութիւնների խառնաչփոխութեան և թոհուրոհի մի քառոյային ժամանակաշրջան: Եւրոպայից դադթաճ Թըրակիա-փոխեղական ցեղերը, որոնք կոչում էին նաև «Ծովածողութողներ» (= պելասզներ), որպէս Հնդկերոսական ժողովուրոգների մի հոսանք, սկսում են արշաւաւանքների: Նրանք մտել էին Փոքր Ասիա և տեղական թագաւորութիւններն ու իշխանութիւնները կործանելով, գրաւելով առաջանում էին: Հնդկերուսական ժողովուրոգների այս արշաւանքները չուրջ 1200 թուականներին (մ.թ.ա.) վերիվայլ շրջելով Փոքր Ասիան՝ բուան գրոհներով կործանում են նաև Հիթիթական կայսրութիւնը Փոքր Ասիայի կենտրոնում և առաջանում զէպի Հայեական բարձրավանդակի սահմանները:

Ուրեմն, ի՞նչ եղբակացութիւն ենք հանում Հայասայի և Հայասացիների այս համառօս ուրուազգերէց:

— Հայասացիները եղել են ցեղային մի միութիւն Հայկական բարձրավանդակում ապրող բազմաթիւ ցեղերի մէջ: Նրանք ունեցել են 100 կամ 150 տարուայ մի կեանք, քաղաքականապէս կիսանկախ և հպատակ Հաթեան մեծ կայսրութեան և առա անհետացել են առանց պատմութեան ու քաղաքակրթութեան յիշատակելի հետքեր թողնելու:

Աղոնցը, յայտնելուց յետոյ, որ Հայաստ-Աղոնի թագաւորութիւնը դանուել է Հիթիթների քաղաքական ազդեցութեան տակ, միաժամանակ չի կարողանում չիշել նրա «սերտ կապուածութիւնը» Հիթիթական աշխարհի հետ։ «Մի սարսափելի աղէտ տակնուվրայ արեց քաղաքակիրթ աշխարհը և փոխեց պատմութեան ընթացքը։ Մեծ Հատտին կրեց մի սոսկալի ցնցում ու ընկաւ աւերակների տակ 1200ին։ Հայասայի քազարորութիւնը և մի քանի ուրիշներ, որոնք սերտօրէն կապուած էին Հիթիթական աշխարհի հետ՝ հաւասարապես անհետացան» (ընդգծումը մերն է — Գ. Հ.)։

Արդ, նկատի ունենալով Հիթիթների և Հայաստացիների այս «սերտ կապը», առաջինների քաղաքական ազդեցութիւնը վերջիններիս վրայ, նրանց հնդերոպական միևնույն ծագումը, լեզուների հնդերոպական սերումը, ցեղանունների բառարմատական վերջաւորութիւնը, արդեօ՞ք չափազանց զայթակղեցուցիչ հանդամանք չի ներկայացնում Հ. Տաշեանի այն տեսութիւնը, ըստ որի, Հայաստացիները կարող էին Հիթիթներից սերած ցեղակից կամ ազգակից ժիւլեր լինել։ Տեղմառնայի և Բողազքէօյի պեղումներից երեան հանուած Հաթերի արխիմերը ութ լեզուներով են (բարբառներով)։ Ինչո՞ւ համար Հայաստացիները Հաթեան հոկայ կայսրութեան մէջ Հաթերին ցեղակից մի ճիւղ չըլինէին։ Այս տեսակէտից, շատ իրաւամբ՝ Հ. Տաշեան առաջարկում է Հայ (ասա) բառի և Հատտի (Hatti) բառի միջն օրինաչափ ձայնափոխութիւն տեսնել (Հանդէս Ամսօրեայ, 1934, թիւ 28-29)։ Այս տեսակէտից Գերմանացի Ենսենի կատարած աշխատանքը ամբողջովին էլ անտեսման արժանի փորձ չէ։ Հաթերի ուսումնասիրութեան հարցում նա բաւական ճիշդ ուղիով ընթացաւ։ Եթէ նա Հատտերին փոխանակ Արմէնների նախահայր Համարելու, աշխատէր Հատտերի և Հայաստացիների առնչութիւնները լուսաբանել, մեր կարծիքով, աւելի ընդունելութիւն կը գտնէր այսօր զիտական աշխարհում։

ԳԼՈՐԳ ՀԱՑԻՏԵԱՆ

(Դար. 2)

ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

HEBREW ILLUMINATED MANUSCRIPTS

Միջնադարեան արժենութեան գասափաս Դր. Բեղալէլ Նարկիս քանի մը տարի առաջ (1969) լոյս ընծայեց Եբրայական Նկարագործ Զեռագիրներ տիտղոսով զեղեցիկ գիրք մը, անդւերէն լեզուով։ Յօյժ շահեկան հատոր մը՝ որ յատակ և բաւարար գաղափար մը կու տայ Հրէական մանրանը կարչութեան մասին։

Հատորը կ'ընդգրկէ Ժ-ԺԵ. զարերը, ուր յաջորդաբար ներկայացուած են Արևելեան(4), Սպանիական(17), Ֆրանսական(3), Գերմանական(21), և Իտալական(15) ձագումով՝ նկարագարդ 60 ձեռագիրներ, բնդ հանրապէս կրօնական և ծխական մատեաններ։ Ինչպէս՝ Հին Կտակարան, կամ Հնդամատեան (20), Աղօթագիրք(10), և Հակիատա (17)։ Այս վերջինը տուններու մէջ կը կարդացուի պասեքի իրիկուան ընթրիքի պահուն։

Հեղինակը ընդարձակ Ներածութեամբ մը (էջ 13-39) հետզհետէ կը ներկայացնէ՝ Հրէական կեցուածքը արուեստի հանդէպ, Հրէական ձեռագիրներու նկարագարդումը, Հրէական ձեռագիրներու մէջ կիրարկուած նիւթերը և թեքնիքը։ Ապա մի առ մի կը ծանօթացնէ Արևելեան Դպրոցը, Սպանիական Մանրանկարչութիւնը, Ֆրանսական Դպրոցը, Գերմանական Դպրոցը, և Իտալական Դպրոցը։ Այս գլխաւոր հատուածները ունին իրենց ստորաբաժանումները, ուր առանձին կը քննուին Կտակարանները, Աղօթագիրքերը, Հակիատաները, և այլ նկարագարդ մատեաններ։ Իսկ հատակական Դպրոցը ներկայացուած է առոնձին դարերով ալ՝ ԺԴ. ԺԴ. և ԺԵ։

Ներածութենէն ետք կու զան նկարները, թիւով 60, տպուած առանձին, մասնաւոր ընտիր թուղթի վրայ, և փակցուած կարդով, աջակողմեան էջին վրայ, որուն դիմացը ձախ կողմը տրուած են անհրաժեշտ բացարութիւնները և տեղեկութիւնները։ Գունաւոր պատկերներու վերարտադրութիւնը շատ յաջող է և գոհացուցիչ։

Կարելի է երեակայել թէ որքան գժուար եղած պիտի ըլլայ պատրաստել նման հատոր մը, որուն նիւթ հայթայթող քաղաքները այնքան շատ են և հեռու իրարմէ։ Ահաւասիկ անոնց շարքը և իրաքանչիւրէն առոնւած նկարներուն թիւը. Լենինկրատ(2), Երուսաղէմ(14), Լոնտոն(12), Լիզապոն(1), Պերլին(1), Սարայեվո(1), Լէչուորթ(3), Մանչեստը(1), Պուտարեշտ(3), Օքսֆորտ(2), Քորենհակ(1), Նիւենորք(3), Համպուրէ(3), Փարիզ(2), Միլան(1), Փարմա(1), Տարդշատ(1), Սինսիննաթի(1), Քէյմպրիճ(2), Հռոմ(1), Ռւաշինգթոն(1), Պոլոնիա(1), Վերչելի(1), և Հռովիթոն(1)։ Պէտք է աւելցնել նաև որ վերոյիշեալ քաղաքներէն անոնք որ մէկէ աւելի նկարներուն ներկայացած են, յաճախ այդպէս են ըրած՝ ձեռագիրներ և մանրանկարներ տրամադրելով մէկէ աւելի թանգարաններէ և մատենադարաններէ։ Այսպիսով արուեստանէր ուսանողներուն և ընթերցողներուն մատչելի դարձած են աւելի քան տասնեակ մը երկիրներու մէջ տարասփիւռ մատեաններու և մաղաղաթներու պարունակած հատընտիր զարդագրերն ու պատկերները՝ Հարազատ վերարտադրութեամբ։

Կ'արժէ յատկապէս շեշտել նաև որ ներկայ հրատարակութեան համար կիրարկուած մեթուր օրինակելի է, և կատարուած խոճամիտ աշխատանքը դնահատելի արդարէ։

Ն. ԱՐՔ. ԾՐՎԱԿԱՋՆ

Ա.Ե.Ք.Ս ԵՒ ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿԵԱՆ
ԺԱՌԱՆԳԱՀՈՐԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ ԵՒ ԸՆԾԱՅԱՐԱՆ

ՇԱԲԱԹԱԿԱՆ ՀԱԻԱՔՈՅԹՆԵՐ

Ա. Կաղամն

Նոր Տարիի զալուստը մեծ շուքով տօնուեցաւ Դպրեվանքէն ներս Հինգշաբթի, 13 Յունուարի իրիկումը: Մրահը նախորդ երկու օրերու ընթացքին շքեղորէն զարդարաւած էր ուսանողութեան կողմէ, մինչ տօնածառը մասնաւոր փայլ մը կու տար:

Երեկոյեան ժամը 6ին, Ն. Ամեն. Պատրիարք Ս. Հայրը, Միարան Հայրերու ընկերակցութեամբ մուտք գործեց սրահ: Ներկայ էին նաև Դպրեվանքի ուսուցչական կազմը, Վանքի պաշտօնաներ և հիւրեր:

Կաղանդի հանդէսը բացաւ Փոխ-Ճեսուչ Հոգը. Տ. Գեղարդ Արդ. Տաւուտարեան, որմէ ետք ամբողջ ժամ մը ուսանողներ երգեցին, արտասանեցին և ընթերցումներ կատարեցին՝ նոր Տարին փառարանելով: Ապա ժամանեց Կաղանդ Պապուկը, որ իր յորդորականներով, բանաւոր կաղանդէքներով և զուարձութիւններով խանդավառ և ուրախ մինուրու մը ստեղծեց:

Կաղանդէքներու բաշխումէն ետք, Նոր Տարիի իմաստին և ժամանակի հասկացողութեան մասին սքանչելի խորհրդածութիւններ ըրաւ Ամեն. Պատրիարք Ս. Հայրը, որ ապա չորդհաւորեց ներկաները, բոլորին ցանկալով յաջող օրեր:

Կաղանդի այս գեղեցիկ հանդիսութիւնը փակուեցաւ համախումը երգուած «Հայր մեր»ով:

Բ. Հայկական կրօնական երաժշտութեան ունկնդրուրիւն

Շաբաթ, Յունուար 15, Երեկոյեան ժամը 7.30ին կատարուեցաւ Հայկական կրօնական երաժշտութեան ունկնդրութիւնն մը, զեկավարութեամբ եղեղեցական երաժշտութեան ուսուցիչ Պրն. Սահակ Գալայճեանի:

Զայնապնակներու վրայ ունկնդրուեցան Հայկական շարականներ և մեղեղիներ, ինչպէս նաև Ս. Պատարագի մասեր՝ երգչախումբերու կատարմամբ:

Գ. Տօն Յովհաննու կարապետի

Շաբաթ, Յունուար 29, Երեկոյեան ժամը 6.15ին տեղի ունեցաւ Հերթական հաւաքոյթ մը, նիւթ ունենալով սուրբին կեանքն ու գործին իմսատը:

Բացման խօսքը կատարեց Փոխ-Ճեսուչ Հոգը. Տ. Գեղարդ Արդ. Տաւուտարեան, որմէ վերջ Գ. և Ե. զասարաններու ուսանողներ երգեցին «Արեգակն արդարութեան» շարականը: Շահեն Ասատուրեան արտասանեց Եղիշէ Արքեպս. Դուրեսանի «Խաչը» քերթուածը, խկ Հրանդ Սրկ. Շէրպէթճեան մեներգեց «Երկնաւոր» մեղեղին: Տրց. Գրիգոր Կիւլէսէրեանի կատարած Եղիշարդի «Հրաւէրը»ի ընթերցումէն և Նախապատրաստական զասարանի կողմէ կատարուած «Մարգարէից զերագոյն» շարականի երգեցողութիւնն ետք,

բովանդակալից բանախօսութիւն մը ըրաւ Վերատեսուչ Գերշ. Տ. Շահէ Արք. Անէմեան : Փակման խօսքը ըրաւ Պրն. Փայլակ Անթապեան, եւ կրօնական չունչով յաղեցած այս հաւաքոյթը վերջ դուաւ «Հայր մեր»ի համախումբ երգեցողութեամբ :

Դ. Վիճական հաւաքոյթ

Առաջին անգամ ըլլալով, Դպրեվանքին մէջ տեղի ունեցաւ վիճաբանական հաւաքոյթ մը, Շարաթ, 12 Փետրուար, երեկոյեան ժամը 6ին : Նիւթնէր՝ «Վարդան Մամիկոնեան» իրաւունք ունէր թէ Վասակ Սիւնի :

Վարդան Մամիկոնեանը պաշտպանողներն էին Սերոր Սրկ. Գալէմտէրեան եւ Հրանդ Սրկ. Շէրպէթեան . իսկ հակառակորդ կողմն էր Տրց. Սիմոն Պալեան եւ Տրց. Յարութիւն Անուշեան : Վիճաբանութիւնը կը վարէր Պրն. Արայ Գալայձեան որ բացման քանի մը խօսքերով ճշդեց վիճաբանական կանոնները :

Երկու կողմերն ալ խոր ուսումնասիրութիւններով պատրաստուած, շատ յաջող կերպով ներկայացուցին իրենց թէզերը աւելի քան մէկուկէս ժամուն ընթացքին :

Վիճաբանութեան աւարտին, դատական կազմի անդամները՝ Պարոններ Փ. Անթապեան, Յ. Մամուչեան եւ Գ. Հինդլեան առանձնացան մօտակայ սենեակ մը, խորհրդածելու : Մինչ այդ, ուսանողներ կարծիքներու փոխանակութիւն ունեցան ուսուցիչներու հետ նոյն նիւթին չուրջ : Դատական կազմի խօսնակ Պրն. Հինդլեան յայտնեց իրենց վճիռը՝ թէ որքան ալ երեւութապէս տրամաբանական տուեալներ ըլլային ի նպաստ Վասակ Սիւնիի, ան էր եւ կը մնար դաւաճան մը իր եկեղեցին, հայրենիքին եւ ժողովուրդին :

Ե. Վարդանաց Տօնակատարութիւն

Շարաթ, 19 Փետրուար, երեկոյեան ժամը 6ին տեղի ունեցաւ հանդիսութիւն մը, ի յիշատակ Վարդանանց հերոսամարտին : Բացման խօսքը կատարեց Պրն. Փայլակ Անթապեան, իսկ Վարդանանց խորհուրդին չուրջ խօսեցաւ Պրն. Արայ Գալայձեան : Ան իր խօսքի վերջառութեան կոչ ըրաւ ուսանողներուն՝ հաւատարիմ մնալ «ցեղին ձայն»ին եւ միշտ գուրգուրալ բազմադարեան մեր Եկեղեցին :

Զ. Գիտական երեկոյ

Շարաթ, 26 Փետրուար, երեկոյեան ժամը 6ին տեղի ունեցաւ գիտական հաւաքոյթ մը, նիւթ ունենալով «Ճարտարարուեստական արդիւնաբերութեան հետեւանքները մէր ըրջապատին վրայ» :

Բանախօսն էր Դպրեվանքի թուաղիսութեան ուսուցիչ Պրն. Եղիա Մարգարեան, որ հանդամանօրէն ներկայացուց այս շատ կարեւոր նիւթը : Ան բացարեց թէ ինչպէս ճարտարարուեստական երկիրներ կ'ազականին մէր չնչած օղը, թէ ինչպէս անհայտ կը վատնեն բնութեան բարիքները, եւ ինչպէս կը խաթարեն գետերու, ծովերու եւ ովկիանոսներու չուրը :

Ուսանողները մէծապէս հետաքրքրուած այս նիւթով, փափաք յայտնեցին ուրիշ առիթով եւս աւելի ծանօթութիւններ ունենալ յիշեալ խնդրին մասին :

ԱՅԵԿՈԾԻ ՆԵՐՍԵԿ



* Ծր. 1 Յուն.— Ա. Արգարու թագաւորին մերոյ: Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Գլխադիր մատուին մէջ: Ժամարարն էր Հոգ. Տ. Ռուբէն Արդ. Յովակիմեան:

* Կիր. 2 Յուն.— Ա. Պատարագը մատուցուեցաւ Ա. Հրեշտակապետաց եկեղիկին մէջ: Ժամարարն էր Հոգ. Տ. Գևորգ Վրդ. Նազարեան:

* Դշ. 6 Յուն.— Ամեն. Պատրիարք Ա. Հայոք Աախագահից Ա. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ պաշտուած հանդիսաւոր Աախատօնակին, որմէ ետք Ա. Աթոռի «Օրինացք զՏէր» շարականի երգեցողութեամբ Միարանութիւնը բարձրացաւ Պատրիարքարան: Այսպէսով կատարուեցաւ բացումը Ա. Շննդեան տօնը կանխող աւագ տօններուն:

* Եշ. 6 Յուն.— Ա. Դաւթի մարգարէին և Յակոբայ Տեառնելբայր առաքելոյն (Տօն Ասոքելական Ա. Աթոռոյու Երուսաղէմի): Հստ սովորութեան, առաւոտեան ժամերգութեան ընթացքին, Ամեն. Պատրիարք Ա. Հայոք զգեստաւորուած բարձրացաւ Տեառնելոր Աթոռի պատուանդանին, որ մնաց մինչև ժամերգութեան աւարտը, երբ ընդունեց Միարանութեան շնորհաւորութիւնները: Լուսարարապետ Գերշ. Տ. Հայոհիկ Արքեպիսկոպոս «Քրիստո Սատուած մեր» մադթանքի ընթացքին մասնաւոր բարեմադթութիւններ ըրաւ Ն. Ամենապատութեան արևշտութեան համար: Նոյնը ըրաւ օրուան պատարագիչը՝ Գերշ. Տ. Կիրեն Եպս. Գարիկեան, Մայր Տաճարին մէջ մատուցած իր անդրանիկ եպիսկոպոսական պատարագի ընթացքին: Գերշ. Արքազանը խօսեցաւ օրուան տօնելի սուրբերուն —Երուսաղէմի առաջին թագաւորին և առաջին պատրիարքին — մասին, ծանրանալով մանաւանդ Ա. Աթոռի մեր ազգային կեանքէն ներս ունեցած դերին ու կարևորութեան Վրայ: Քարոզէն ետք, Ամեն. Պատրիարք Ա. Հօր Աախագահութեամբ կատարուեցաւ հոգեհանգստեան հանդիսաւոր պաշտօն՝ Ա. Աթոռի հանգուցեալ Պատրիարքներու հոգիներուն համար:

* Ուր. 7 Յուն.— Ա. Ստեփանոսի հանդիսաւոր Աախատօնակը պաշտուեցաւ Մայր Տաճարին մէջ, Աախագահութեամբ Ամեն. Պատրիարք Ա. Հօր: Տօնին բորվառակիրներն էին Հոգ. Տ. Անան Վրդ. և Հոգ. Տ. Գեղարդ Արդ.:

* Ժր. 8 Յուն.— Ա. Ստեփանոսի Աախատօնակարագին և առաջին մարտիրոսին: Հստ սովորութեան, առաւոտեան ժամերգութեան ընթացքին, Ա. Աթոռոյու

երկու սարկաւագներն ու ինը ուրարակիրները, մարզարտազարդ սաղաւարտներով և տապանակ ու բուրվառ ի ձեռին, և առաջնորդութեամբ երկու բուրվառների Հոգեցնորի Հայրերուն, պահապատճեն լիշտակը իրենց մտատիպարին: Հանդիսապետն էր Ամեն. Պատրիարք Ս. Հայրը: Ապա Ս. Պատարագ մատուցուցաւ Մայր Տաճարի աւանդատան Ս. Ստեփանոսի մատուին աւագ մերանին վրայ: Ժամարարն էր Հոգ. Տ. Գեղարդ Արդ. Տառնուարեան:

* Կիր. 9 Յուն.— Ս. Պատարագը մատուցուցաւ Ս. Յարութեան Տաճարի վերատան մեր մատուին մէջ: Ժամարարն էր Հոգ. Տ. Հայկազոն Արդ. Մելքոնեան: Ս. Թարգմանչաց Երկրդ. Վարժարանի ուսանողութիւնը Ս. Հաղորդութիւն ստացաւ:

— Գլխաւոր առաքեալներու՝ Պետրոսի և Պողոսի հանդիսաւոր նախատօնակը պաշտուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, նախագահութեամբ Գերշ. Տ. Կիրեկ Եսպ. Գարիկեանի:

* Բ. 10 Յուն.— Ս. Առաքելոց Պետրոսի և Պողոսի: Ս. Պատարագը մատուցուցաւ Մայր Տաճարի Ս. Պետրոսի վերամատուին մէջ: Ժամարարն էր Հոգ. Տ. Գեղրդ Վրդ. Նազարեան:

— Վաղուան Որդոց Որոտման տօնին առիթով, կէսօրէ եւր ժամը Յին, Ամեն. Պատրիարք Ս. Հայրը, ի զոյին Միարանութեան, «Հրաշահառուլ մուտք գործեց Ս. Յակոբեանց Մայր Տաճար, որ նախագահունց հանդիսաւոր նախատօնակին և թափօրով բարձրացաւ Պատրիարքարան, երգեցողութեամբ Ս. Մոռուի շարականին»:

* Բ. 11 Յուն.— Տօն Ս. Ոդուցն Որոտման, Յակոբայ Գլխաւոր առաքելոյն և Յովիանու աստուածարան աւետարանին: Օրուան հանդիսաւոր Ս. Պատրիարք՝ Մայր Տաճարի Ս. Գլխաւորի մատուին մէջ մատոյց Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, և ապա, ամպիկանիի ներքև և Կենաց Փայտի մատունքն ի ձեռին հախագահունց երրադարձ մեծահանդէս թափօրին: Արարողութեամբ աւարտին, Միարանութիւն և ժողովորդ Ս. Աթոռի շարականի երգեցողութեամբ բարձրացաւ Պատրիարքարանի դահիճը, որ Ն. Ամենապատութիւնը Ս. Պատարագի օրհնուած նշանարներ բաժնեց բոլորին:

* Որ. 14 Յուն.— Նոր Տարի (ըստ Հին Տոմարի): Հայտ սովորութեան, Մայր Տաճարի Սաւագ Սեղանին վրայ Ս. Պատարագ մատուց ժամօրինողը՝ Հոգ. Տ. Ռուրէն Արդ. Յովկակիմեան: Ապա, Ս. Աթոռի շարականի երգեցողութեամբ, Միարանութիւնն և ժողովորդ բարձրացաւ Պատրիարքարանի մեծ դահիճը, որ Ս. Թարգմանչաց Մանկապարտէզի սանի մը և սանուինի մը ծաղկենիունցով Ն. Ամենապատութեան կենաց և արևշատութեան համար արտասանուած գողորիկ ուղերձէն եւր խօսք առա Ամեն. Պատրիարք Ս. Հայրը, և Նոր Պարուայ պատշաճ խորհրդածութիւններէ եւր բոլորին մէկական նարինց բաժնեց:

* Ծր. 15 Յուն.— Ս. Բարսի հայրապետին: Ս. Պատարագը մատուցուցաւ Մայր Տաճարի Ս. Գլխաւորի մատուին մէջ: Ժամարարն էր Ֆրանսայէն Ս. Առող ժամանած Ս. Ուխտիս Միարան Հոգ. Տ. Զարեկ Վրդ. Թօփառեան:

* Կիր. 16 Յուն.— Ս. Պատարագը մատուցուցաւ Մայր Տաճարի Ս. Յովի. Եւրաւանուի խորանին վրայ: Ժամարարն էր Հոգ. Տ. Ալեան Վրդ. Ղարիկեան:

* Գ. 18 Յուն.— Ծրագալոյց Ս. Ծննդեան: Առաւտեան ժամը 10-ին, Ամեն. Պատրիարք Ս. Հօր գլխաւորութեամբ, Միարանութիւնը, ինքնաշարժներու պատկառով շարանով մը, ճամբար ելաւ Մայրավանքի դռնէն դէսի Ս. Ծննդեան բաղաքը՝ Բեթղեհէմ: Պայծառ էր երկինքը, բայց ձմենային բամին երթեմն խստօրէն կ'ուժեղանար: Ժամրու կէսին, Յունաց Ս. Եղիա վանքին մօտ,

կատարուեցաւ առանդական դիմաւորութիւնն ու ընդունելութիւնը, որմէ ետք ճամբան շարունակելով ժամը 11.30ին Ս. Ծննդեան հրապարակ հասան բոյորն ալ և Հայ թէ օտար արիներու և արենուշներու խոմքերէ առաջնորդուած՝ Ն. Ամենապատուութիւնը և իր շքախումբը յառաջացան դէպի Տաճարը, իրենց կողքին ունենաւով Բեթղեհեմի Քաղաքավետն ու Զինուորական Կառավարիչը: Ապա «Խորհուրդ մեծ»ի երգեցողութեամբ բարձրացան մեր վանքը:

— Կէսօրէ ետք ժամը 2.20ին, Գերշ. Տ. Շահէ Արքեպս. Ամէմեանի զիսաւորութեամբ, Միարանութիւնը «Հրաշափառ»ով մուտք գործեց Ս. Ծննդեան Տաճար: Ս. Ալի ուխտէն ետք, Տաճարի մեր բաժնին մէջ պաշտուեցան ծաշու և երեկոյեան ժամերգութիւնները: Ապա կատարուեցաւ Ծրագալոյցի արարողութիւն, որուն աարտին Ս. Ալին մէջ մատուցուեցաւ Ս. Պատարագ: Ժամարարն էր Հոգ. Տ. Գեղարդ Արդ. Տաւուտարեան: Գերշ. Տ. Տիրապէ Եպս. Մարտիկեանի զիսաւորութեամբ պաշտուած Ս. Ծննդեան նախատօնակէն ետք Միարանութիւնը «Խորհուրդ մեծ» շարականը երգելով բարձրացան մեր վանքը, որու արտաքին գալուին մէջ կատարուած Ս. Անտառանի ընթերցումէն և «Փառի բարձրունս»ի երգեցողութեանէն ետք բոլորն ալ նատան ընթրիք:

— Գիշերուան ժամը 10.30ին, Տաճարի հայկական բաժնին մէջ ընթացք անին գիշերային և առաօտեան ժամերգութիւնները:

* Դշ. 19 Յուն.— ՏՕՆ ԾՆՆԴԵԱՆ և ԱԱՏՈՒԱԾԱՅՑԱՅՑՆՈՒԹԵԱՆ ՏԵԱՌԸՆ: Կէս գիշերին, խորհրդաւոր զանգահարութիւնն ուր ետք, Ամեն. Պատրիարք Ս. Հօր զիսաւորութեամբ, ամբողջ Միարանութիւնը իջաւ Ս. Ծննդեան Ալիը, որ կատարուած արարողութիւնները, մօտ մէկ ժամ, ձայնափոռուեցան Խրամէի ուստիուկարանէն: Այդ միջոցին Ն. Ամենապատուութիւնը տուաւ համայն Հայութեան ուղղուած իր պատզամը, որ կ'երևի Սիրնի Աերկայ թիին մէջ: Անէկ անդին մատուցուեցան զոյգ Ս. Պատարագներ, առաջինը հայկական բաժնին մէջ՝ Հոգ. Տ. Հայկազոն Արդ. Մելգոնեանէ, իսկ երկրորդը՝ առաօտեան ժամը 4ին, Գերշ. Տ. Կիրեկ Եպս. Գարիկեանէ, Ս. Ծննդեան Ալին մէջ: Երեսու պատարագներուն միջև կատարուեցաւ «Զրորինէք»ի հանդիսաւոր արարողութիւն: Առաօտեան դէմ, արարողութեանց աւարտին, Միարանութիւնը եռելուան նման թափորով բարձրացան մեր վանքը, որ բոլորն ալ նատան նախանշի: Քիչ ետք պաշտօնապէս վերադարձան Երուսաղէմ: Թէ՛ երէկ և թէ՛ առօր, Ս. Աթոռուն երկսեռ երգչախումբը, դեկավարութեամբ Պր. Սահակ Գալաւեանի, կատարեց երգեցողութիւնները:

— Կէսօրէ ետք, Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ պաշտուած նախատօնակին նախագահեց Գերշ. Տ. Կիրեկ Եպս. Գարիկեան:

* Եշ. 20 Յուն.— Յիշատակ մնելոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ: Ժամարարն էր Հոգ. Տ. Զարեկ Վրդ. Թօփալեան: Ապա կատարուեցաւ հոգեհանգաւեան պաշտօն՝ նախագահութեամբ Գերշ. Տ. Կիրեկ Եպս. Գարիկեանի:

— Իսկ Երուսաղէմի մէջ, Ծրագալոյցի արարողութիւնը կատարուեցաւ Երեքշաբթի կէսօրէ ետք, Ս. Յարութեան Տաճարին մէջ, Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ, որ Ս. Պատարագը մատուց Հոգ. Տ. Ասպետ Արդ. Պալեան: Ս. Ծրննդեան նախատօնակին նախագահեց Տաճարին Տեսուչը՝ Հոգ. Տ. Վաղարշ Վրդ. Խաչատուրեան:

— Իսկ Զորեքշաբթի առաօտեան ժամը 5ին, Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ առաօտեան ժամերգութիւն: Ս. Պատարագը Աւագ Սեղանին վրայ մատուց, ըստ սովորութեան, Ս. Հրեշտակապետաց Վանքի Տեսուչը՝

Հոգ. Տ. Աւան Վրդ. Ղարիպեան, որ և նախագահեց «Զորինէք»ի սրտագրաւ արարողութեան:

— Թէ՛ երէկ և թէ՛ այսօր, ի բացակայութեան Ժառանգաւոր սաներու, տեղացի դպիրներ վարեցին եկեղեցական երգեցութիւնները:

* Ծր. 22 Յուն.— Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Աստուածածնայ խորանին վրայ: Ժամարարն էր Հոգ. Տ. Հայկան Վրդ. Պայրամեան:

* Կիր. 23 Յուն.— Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յարութեան Տաճարի վերևատան մեր մատուին մէջ: Ժամարարն էր Հոգ. Տ. Ռուբէն Արդ. Յովհաննեան:

* Գշ. 25 Յուն.— Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Լուսարարաւեան Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս. Ասլանեան:

* Դշ. 26 Յուն.— Տօն Անուանակոչութեան Տեառն: Առաօտեան ժամը 8.30-րէ, հիւրաբար Ս. Աթոռ գտնուող Ռումանիոյ և Պուլկարիոյ Առաջնորդ Գերշ. Տ. Տիրապը Եպս. Մարտինեանի գլխաւորութեամբ, Միարանութիւնը «Հրաշափառուվ մուտք գործեց Ս. Յարութեան Տաճար, որ Գերշ. Արքազանը մատուց օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը Քրիստոս Ս. Գերեզմանին վրայ և կուռ քարոզով մը լորդուեց հաւատացեալները հաւատարիմ մնալ իր ազգային աւանդութիւններուն և ունենալ բարձր գիտակցութիւնը մեր ազգային արժանիքներուն: Ս. Պատարագն էտք, Վանք վերադարձին, Հայոց Թաղի մուտքէն, Միարանութիւնը «Էլոյ ի լուսոյ» շարականը երգելով բարձրացաւ Պատրիարքարանի մնձ դաշինը, որ Ամեն. Պատրիարք Հօր գլխաւորութեամբ կատարուեցաւ Տօնութիւնը արարողութիւն: Օրինուեցան Ս. Աթոռոյն բարիքները և երգուեցան Ս. Մանուեան և Սկրոտութեան շարականներ: Յետոյ, փոքր թափօր մը, գլխաւորութեամբ Ժամօրինող Հոգ. Տ. Ռուբէն Արքեպահի, մեկնեցաւ Վանքի սեղանատունն ու խոհանոցը՝ որ կատարուեցաւ նմանօրինակ արարողութիւն և ի միջի այլոց օրինուեցաւ օրուան բատուկ հերիսայի աւանդական ճաշը:

— Յովհաննու Կարապետի ծննդեան նախատօնակը պաշտուեցաւ Մայր Տաճարին մէջ: Հանդիսապետն էր Գերշ. Տ. Շահէ Արքեպս. Աճեմեան:

* Եշ. 27 Յուն.— Տօն Մանուեան Յովհաննու Կարապետին: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Յովհաննու Կարապետի խորանին վրայ: Ժամարարն էր Հոգ. Տ. Ասպետ Արդ. Պալեան:

* Ծր. 29 Յուն.— Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգ. Տ. Գնդարդ Արդ. Տաւուտլարեան:

* Կիր. 30 Յուն.— Բարձկենդան Առաջաւորի պահոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ: Ժամարարն էր Հոգ. Տ. Ռուբէն Արդ. Յովհակիմեան:

* Ուր. 4 Փետր.— Յիշատակ Յովհաննու մարգարէին: Առաօտեան ժամերգութեան աւարտին, Մայր Տաճարին մէջ կարդացուեցաւ Յովհաննու մարգարէութեան Գիրքը:

— Ս. Սարգսի նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս. Ասլանեան:

* Ծր. 5 Փետր.— Ս. Սարգսի օրավարին: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Սարգսի մատուին մէջ: Ժամարարն էր Հոգ. Տ. Աւան Վրդ. Ղարիպեան: Ս. Պատարագն էտք, ընկալեալ սովորութեան համաձայն, կատարուեցաւ հոգեհանգստեան պաշտօն՝ Ս. Աթոռին և ազգին հանգուցեալ մեծանուն բարերար Գալուստ Պէջ Կիլալէնկեանի հօր՝ Սարգսի Կիլալէնկեանի հոգուոյն համար, նախագահութեամբ Գերշ. Տ. Կիլեղ Եպիսկոպոսի:

* Կիր. 6 Փետր.— Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յարութեան Տաճարի

վերնատան մեր մատուիհն մէջ: Ժամարարն էր Հոգ. Տ. Գէորգ Վրդ. Նա-
գարեան:

* Ծր. 12 Փետր.— Ա. Խաճակայ Պարթևի հայրապետին մերոյ: Ա. Պատա-
րազը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Գլխադի մատուիհն մէջ: Ժամարարն
էր Հոգ. Տ. Հայկասեր Վրդ. Պարտամեան:

* Կիր. 13 Փետր.— Ա. Պատարազը մատուցուեցաւ Ա. Յարութեան Տաճարի
վերնատան մեր մատուիհն մէջ: Ժամարարն էր Հոգ. Տ. Ռուբեն Արդ. Յովա-
կիմեան:

* Դշ. 16 Փետր.— Վարդանանց հանդիսաւոր նախատօնակը պաշտուեցաւ
Մայր Տաճարին մէջ, նախագահութեամբ Ամեն. Պատրիարք Ա. Հօր:

* Եշ. 17 Փետր.— Ա. Վարդանանց օրավայրացն մերոց 1036 վկայիցն (Յի-
շատակ մեռելոց և տօն ազգային): Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրա! Ա.
Պատարազը մատոյց, ըստ սովորութեան, ժառանգաւորաց Վրժ. իւ Ընծայա-
րանի Փոխ Տեսուչը՝ Հոգ. Տ. Գէղարդ Արդ. Տաւուլարեան: Այս տօնը Ա. Ա-
թոռիս մէջ ժառանգաւոր սաներու տօնը նկատուած ըլլալուն՝ անոնք, իրենց
մէջէն ընտրուած դասապետներով դեկապարեցին օրուան երգեցողութիւնները
և Ա. Հաղորդութիւն ստացան: Գերշ. Տ. Կիրեն Եպս. Գարիկեան քարոզեց
Վարդանանց շրջանը կանխող անցուղարձերու և անոնց նախատակութեան
բարոյական նշանակութեան մասին: Քարոզէն ետք, Ամեն. Պատրիարք Ա. Հօր
նախագահութեամբ կատարուեցաւ «Հայրապետական Մադթանք»՝ Ամենայն
Հայոց Կաթողիկոս Տ. Տ. Վազգէն Ա. ի անուան տօնին առթիւ: Իսկ Ա. Պատա-
րազէն ետք, Գերշ. Տ. Կիրեն Եպս. Եպիսկոպոս նախագահնեց երգեցիան զատիկան
պաշտամունքին:

* Ուր. 18 Փետր.— Իրաւական սովորութեան համաձայն, Ա. Պատարազ մա-
տուցուեցաւ Ասորիներու Ա. Մարկոս Աւետարանչի եկեղեցին մէջ: Ժամա-
րարն էր Հոգ. Տ. Ասպետ Արդ. Պալեան: Երթ ու դարձի թափօրները զիսաւո-
րեց Գերշ. Տ. Կիրեն Եպս. Գարիկեան: Ա. Պատարազէն ետք, Միարանութիւննը
հիւրասիրուեցաւ Ասորիներու Գերշ. Եպիսկոպոսէն:

* Ծր. 19 Փետր.— Կ. Պոլսոյ Ս. Ժողովոյն (381): Ա. Պատարազը մատուց-
ուեցաւ Ա. Գլխադիր: Ժամարարն էր Հոգ. Տ. Հայկազն Արդ. Մելգոննեան:

— Երեկոյեան ժամերգութեան ընթացքին Մայր Տաճարի խորաններն ու զըլ-
խաւոր սրբանկարները վարագուրուեցան:

* Կիր. 20 Փետր.— Բուն Բարեկենդան: Փակեալ խորանի Ա. Պատարազը
մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ: Ժամարարն էր Հոգ. Տ.
Գէորգ Վրդ. Նազարեան:

* Դշ. 23 Փետր.— Սկիզբ կարգաց Մեծի Պահոց: Առաւոտուն, Մայր Տաճա-
րին մէջ պաշտուեցան «Արեւագալ»ի, իսկ կէսօրէ ետք՝ «Խաղաղական»ի ա-
ռաջին ժամերգութիւնները:

* Ուր. 25 Փետր.— Նախատօնակը պաշտուեցաւ Ա. Թորոս եկեղեցին մէջ,
որ Զեռագրատունն է Ա. Արքոնի: Հանդիսապետն էր Զեռագրատան Տեսուչը՝
Գերշ. Տ. Նորայր Արքեպս. Պողարեան:

* Ծր. 26 Փետր.— Ա. Թէոդորոսի օրավարին: Առաւոտեան ժամերգութիւնը
պաշտուեցաւ և Ա. Պատարազը մատուցուեցաւ Ա. Թորոս եկեղեցին մէջ: Ժա-
մարարն էր Հոգ. Տ. Սենան Վրդ. Ղարիկեան:

— Վաղուան Արտարաման Կիրակիի առիթով, կէսօրէ ետք, Ամեն. Պատ-
րիարք Ա. Հօր զիսաւորութեամբ, Միարանութիւնը «Հրաշափառ»ով մուտք գոր-
ծեց Ա. Յարութեան Տաճար, որ պաշտուեցան երեկոյեան ժամերգութիւնն ու
Տեսունդառագի նախատօնակը՝ վերնատան մեր մատուիհն մէջ: Յետոյ կա-

տարուեցաւ «Անդաստան» և մոմավառութիւն՝ ճախագահութեամբ Սորին Ա-մենապատութեան: Ապա կատարուեցաւ Տնօրինական սրբատեղեաց այցելութեան հանդիսաւոր թափօր Տաճարէն ներս: Թափօրապետն էր Տաճարին Տե-սուչը՝ Հոգը. Տ. Վաղարշ Վրդ. Խաչատուրեան:

— Գիշերասկիզբն, Մայր Տաճարին մէջ կատարուեցան «Եկեսցէ»ի և Հսկման արարողութիւններ: Հանդիսապես էր Գերց. Տ. Կիւրեկ Եպիսկոպոս:

— Հակումէն ետք, Ժառանգաւորաց Վարժարանի մարզադաշտին վրայ կը վառէր Տեսոնընդառաջի աւանդական կրակը, որուն շուրջ եղանակին համար անսովոր գարնանային օդը հաւաքած էր ամէն սեռէ ու տարիքէ հետաքրքի-ներու բազմութիւն մը: Կրակին շուրջ սարքուեցան խրախճանական տեսարան-ներ:

* Կիր. 27 Փետր.—Տեառնընդառաջ եւ Արտաքսման Կիրակի: Գիշերային եւ առաօսունան ժամերգութիւնները պաշտոնցան եւ U. Պատարագը մատուցուցաւ U. Յարութեան Տաճարի վերանայն մեր մատուցին մէջ: Ժամարարն էր Հոգ. S. Գեղարդ Արդ. Տաւուտլարեան: U. Յակոբեանց երկսեռ երգչախումբը. ղեկավարութեամբ Դպրապետ Պր. Սահակ Գալայնեանի, կատարեց U. Պատարագի երգեցողութիւնները: Ապա կատարուեցաւ երրադարձ մեծահանդէս թափօր՝ Քրիստոսի U. Գերեզմանին եւ Պատանատեղին շուրջ՝ զիաւորութեամբ Ամեն. Պատրիարք U. Հօր: Թափօրի ընթացքին երգուեցան Աղակերպութեան շարականներ:

Գ Ո Ւ Թ Ա Յ Ա Խ Ա Բ

ՊԵՏՈՂՎԱՐ



* Ծր. 8 Յուն.—Օրքոսոր և կենդաշի Ս. ՄԱՅԻՆԱՆ տօնին առթի, կեօրէ առաջ, Ամեն. Պատրիարք Ս. Հայրը, ի գուխ Միաբանութեան, շնորհաւորական ալցելութեան զմաց Յունաց Ամեն. Ս. Պատրիարքին: Յնտոյ, Գերշ. Տ. Կիւրեղ Եպս., ընկերակցութեամբ Հոգչ. Հայրերու, նոյն առթի ալցելոց Հապէշներու և Սուրբիներու Գերշ. Եպիսկոպոսներուն:

* Դ. 12 Յուն.—Բնթղնեմի Զին. Կատավարիչը ալցելոց Ամեն. Պատրիարք Ս. Հօր, մօտակալ Ս. ՄԱՅԻՆԱՆ տօնին առիթով կարգադրութիւններու համար խորհրդակցելու:

— Նոյն օրը Ս. Աթոռ ժամանեց Ռումանիոյ և Պուլկարիոյ Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Տիրապետ Եպս. Մարտինիկան և Ս. ՄԱՅԻՆԱՆ տօնի արարողութիւններուն իր մասնակցութիւնը բնուիլ ետք մեկնեցաւ Պուրք՝ 28 Յունուարին:

* Եշ. Յուն.—Մեր Ս. ՄԱՅԻՆԱՆ տօնին առիթով, կեօրէ առաջ, Պատրիարքարան շնորհաւորական ալցի եկան յաջորդաբար Յունաց Պատր. իոնի. Գերշ. Տ. Քոյթանթին Եպս., Լատինաց Պատրիարք Մօնու. Տ. Ժարօմօ Պէլթրիթի և Ֆրանչիսկաններու Կիսաքուսի փոխանորդը՝ իրենց Միաբանութեան անդամներով, Սուրբիներու Եպիսկոպոսը, Ռուսաց Մեծատրը, Հայ Կաթողիկներու Մեծատրը, Լուտերականներու և Արար Լուտերականներու Երեցները և այլ ականատր անձնաւորութիւններ:

* Որ. 21 Յուն.—Նոյն առթի, Քաղաքի հիպատոսական անձնակազմը Պատրիարքարան եկան շնորհաւորութեան:

— Նոյն օրը, Հապէշներու Գերշ. Եպիսկոպոսը, իր միաբանութեան անդամներով, ինչպէս նաև Բնթղնեմի Վան. Քաղաքապետը՝ Էլիաս Ֆրէժ, նոյն առթի շնորհաւորութեան եկան Պատրիարքարան:

ՅԱՀԵԼՈՒԱԾ

«ԱԽՈՆ»Ի ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԿԻՒԼԹԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ
ԾՆԱԲՀԱԿԱԱ, ՈՒԹԵԱՄՐ ԱՏԱՑԱՐ ԵՎ ՀԵՏԵՒԱԱ, ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

The Inauguration of the Central Synod of the Episcopal Church in Jerusalem and the Middle East and the Installation of the Right Reverend Faik Haddad as Bishop in Jerusalem — In the Cathedral of St. George the Martyr in Jerusalem. On the Feast of the Epiphany 1976. Pp. 11 + 12 + 5 + 7.

28th Annual Church Bazaar and Directory — Nov. 7, 8, 9, 1975. Sts. Sahag & Mesrob Armenian Church, Wynnewood, Pa., U. S. A.

Selected Poems — Paruir Sevak. Translated from the Armenian with an Introduction by Garig Basmadjian. Jerusalem, St. James Press, 1973, pp. 71.

Bibliographie du Quebec — Volume 8, No. 7 — Août-Septembre 1975 (Nos. 1871 à 2504). Same as above — Vol. 8, No. 8 — Octobre 1975 (Nos. 2505 à 2955).

Un Inédit d'Antoine Meillet — A. Meillet. Extrait du "Bulletin de la Société de Linguistique de Paris", Tome LXX — Fasc. 1 — 1975, pp. 357 - 367. [1973, pp. 184]

*Midnight Never Comes — Jack Higgins. London, Coronet Books, Hodder Paperbacks Ltd., Bibliography — David Anakht (*In Russian*). U. S. S. R. Academy of Sciences, Philosophical Institute. Moscow, Missad Publishing, 1975, pp. 260.*

La Première Guerre Mondiale — 1914-1916. Tome Premier. Général J. E. Valluy, avec la collaboration de Pierre Dufoureaq. Paris, Librairie Larousse, 1968, pp. 319.

Tome Second — 1916-1918. Paris, 1968, pp. 335.

The Land of Jesus — Fr. Jean Roger. Photography Garo Nalbandian. Tel Aviv, Sadan Publishing House Ltd., 1974, pp. 113.

Julius Caesar — Shakespeare. Interlinear Edition prepared by George Coffin Taylor and Reed Smith. Boston, etc. Ginn & Co., 1936, pp. 155.

The Foxes of Harrow — Frank Yerby. A Four Square Book. London, Landsborough Publications Ltd., 1958, pp. 381.

The Last Place God Made — Jack Higgins. A Fawcett Crest Book. Greenwich, Conn., Fawcett Publications, Inc., 1973, pp. 223.

Dhalgren — Samuel R. Delany. New York, Bantam Books, Inc., 1975, pp. 879. [pp. 141]

The Keys of Hell — Jack Higgins. Coronet Books. London, Hodder Paperbacks Ltd., 1972,

Kidnapped — By R. L. Stevenson. Edited by C. Kingley Williams. Illustrated by G. S. Ronalds. Longmans Simplified English Series. London, Longman Group Ltd. (formerly) Longmans, Green & Co. Ltd., 1971, pp. 127.

Mills — Manning O'Brien. New York, etc. Bantam Books Inc., 1970, pp. 234.

Horse Under Water — Len Deighton. Penguin Books, in association with Jonathan Cape. Harmondsworth, Middlesex, England, Penguin Books Ltd., 1965, pp. 237.

The Family (A Novel) — Leslie Waller. A Signet Book. New York, The New American Library, Inc., 1969, pp. 351.

Funeral in Berlin — Len Deighton. Distributed by Dell Distributing, Inc., New York, G. P. Putnam's Sons, Inc., 1965, pp. 236.

The Warlock — Wilson Tucker. New York, Avon Books, a division of The Hearst Corporation, published with arrangement with Doubleday & Co. Inc., 1969, pp. 176.

The Man in the High Castle — Philip K. Dick. Harmondsworth, Middx., England, Penguin Books Ltd., 1965, pp. 235. [pp. 285.]

In Connection With Kilshaw — Peter Driscoll. New York, Popular Library Edition, 1974,

The Barnished Blade — Lawrence Schoonover. New York, Bantam Books Inc., 1956, pp. 338.

The Gifts and Other Stories — Abridged and Simplified by Anthony Toyne. Illustrated by Nena Von Leyden. London, Oxford University Press, 1965, pp. 149.

The Money That Money Can't Buy — James Munro. London, Corgi Books, published by Transworld Publishers, Ltd., 1969, pp. 224.

Midnight Plus One — Gavin Lyall. Unabridged. London, Pan Books Ltd., 1968, pp. 221.

The Source — A Novel by James A. Michener. New York, Random House Inc., 1965, pp. 909.

- Dark Side of the Street* — Jack Higgins. Cornet Books. London, Hodder Paperbacks Ltd., 1973, pp. 183. [1969, pp. 156.]
- Nova Express* — William Burroughs. Panther Science Fiction. London, Panther Edition.
- Please Pass the Pilaf* — A Collection of Armenian Recipes by Elizabeth D. Tootelian. Richmond, Virginia, U. S. A., 1975, pp. 98.
- Four Plays for Male Characters* — H. M. Veron. *The Case of Joggny Walker*. Something in the City — All Men are Fools — Squeaky. London, Samuel French Ltd., 1926, pp. 73.
- A Conversation With Ross MacDonald* — Jerry Tutunjian. Reprint. Pp. 66-85.
- The Christian Literature and Fine Arts of the Armenians* — Valerie Geokjian. New York, Diocese of the Armenian Church of America, 1973, pp. 23.
- Jerusalem Fair* — 25th Anniversary Commemorative Guide Book — Los Angeles Convention Center, 1972.
- For the Sake of Honor Badvi Hamar* — Alexandre Shirvanzade. Translated and with an Introduction by Nishan Parlakian. Design Illustrations by Paul Sagoorian. St. Vartan Press. New York, a Dr. Adom K. Ourian Fund Publication, 1976, pp. 117.
- Unworthy Offspring and Other Writings* — Jack Antreassian. New York, St. Vartan Press, 1975, pp. 143.
- Armenian Cooking Today* — Alice Antreassian. Designed and Illustrated by Adriana Zananian. New York, St. Vartan Press, 1975, pp. 189 + XXVIII.
- Letters to Several Persons* — John Shirigian. Detroit, Michigan, U. S. A. Published by the author at D. I. T. 1974, pp. 142.
- The Holy Places Today* — M. Basilea Schlink. Darmstadt-Eberstadt, West Germany, Evangelical Sisterhood of Mary. Printed in Jerusalem, 1975, pp. 32.
- Revue des Etudes Arméniennes* (Nouvelle Série — Tome X. 1973-74) — Directeur E. Benveniste. Secrétaire de la Rédaction H. Berbérian. Publié avec le concours de la Fondation Calouste Gulbenkian. Paris, Librairie C. Klincksieck, 1973-74, pp. 435.
- I Love America* (Missionary Address and My Experiences Here and There) — Bedros M. Sharian Sr. New York, Washington, Hollywood, Vantage Press, Inc., 1974, pp. 64.
- The Old Armenian Version of Isaiah: Towards the Choice of the Base Text for an Edition* — Reprint from "Textus" Annual of the Hebrew University Bible Project. Vol. VIII. Jerusalem, the Magnes Press, The Hebrew University, 1973, pp. 107-125.
- Sultan Abdulhamid and the Armenian Patriarchate of Jerusalem* — Shahe Ajamian. Reprint from "Studies on Palestine During the Ottoman Period". Edited by M. Ma'oz. Jerusalem, the Magnes Press — The Hebrew University, Institute of Asian and African Studies — Yad Itzhak Ben-Zvi, pp. 341-350.
- The Correspondence (1725-1740) of the Armenian Patriarch Gregory the Chain-Bearer* — Ara Kalaydjian. Reprinted and Edited as above, pp. 562-567.
- Duo Popoli L'Armeno e Lo Hayano* — Basilio Talatinian. Estratto da "Liber Annus Studii Biblici Franciscani" XXV (1975), pp. 119-135.
- The Beardless Patriarch: St. Germanos* — Otto F. A. Meinardus. Tessalonike. Extract, 1973, pp. 178-186.
- The Episkepsis of Dair Al-Abiad* — Otto F. A. Meinardus. Offprint from Collectanea No. 15, 1972-1973. Cairo, the Franciscan Centre of Christian Oriental Studies, 1973, pp. 99-106 + Plate XVII.
- Fertility and Healing Cult Survivals in Athen: Hagia Marina* — Otto F. A. Meinardus. Sonderdruck: Zeitschrift Fur Ethnologie, Band 99, Heft 1 + 2, Braunschweig, 1974, pp. 270-276.
- A Nautical Graffito Outside the Chapel of the Franks* (Plate 45) — Otto F. A. Meinardus. Offprint of "Liber Annus Studii Biblici Franciscani" XXV (1975), pp. 85-89 + Pl. 46.
- Notes on the Working Churches of Moscow* — Otto F. A. Meinardus. Offprint from "Oriens Christianus", Band 59, 1975. Wiesbaden, Otto Harrassowitz, pp. 147-158 + Pictures.
- St. Barbara in the Coptic Cult* — Otto F. A. Meinardus. Offprint from Collectanea No. 15, 1972-1973. Cairo, the Franciscan Centre of Christian Oriental Studies, 1973, pp. 121-132 + Plates XXV-XXVII.
- Dynamics of Faith* — Paul Tillich. New York, Harper & Row, Publishers. Harper Torchbooks/The Cloister Library, 1958, pp. 136 + 12.
- Great American Scientists* — America's Rise to the Forefront of World Service. Englewood Cliffs, N. J., Prentice Hall Inc., 1961, pp. 144.

- A Documentary History of Communism* (Volume I) — Edited, with Introduction, notes & new translation by Robert V. Daniels. New York, Vintage Books, A Division of Random House, 1960, pp. 321.
- The Encyclopedia of Sports* — The "Bible" of Sports, Condensed for Gillette — By Frank G. Menke. New York, A. S. Barnes & Co., 1955, pp. 320.
- State and Local Government in the United States* — William Vernon Holloway. First Edition - Second Impression. New York, Toronto, London; McGraw-Hill Book Co., Inc., 1951, pp. 460.
- Economic and Social Security* (Public and Private Measures Against Economic Insecurity) — By John G. Turnbull, V. Arthur Williams and Earl F. Chet. New York, the Roland Press Co., 1957, pp. 539.
- Dogmatique* — Karl Barth. 26 volumes (En Français).
- Catalogue of All Manuscripts in the Monastery of St. Catharine on Mount Sinai* — Murad Kamil. Wiesbaden, Otto Harrassowitz, 1970, pp. 213.
- Subsidia, Biblica* — Xavier Jacques.
- The Text of the Septuagint* — P. Walters.
- The Source* — James A. Michener. A Fawcett Crest Book. Greenwich, Conn. Fawcett Publications, Inc., 1967, pp. 1088.
- Understanding Media: The Extensions of Man* — Marshall McLuhan. A Signet Book. New York, the New American Library, Inc., 1964, pp. 318.
- Utopia or Oblivion: The Prospects for Humanity* — R. Buckminster Fuller. New York, a National General Company, Bantam Books, Inc., 1971, pp. 366.
- El Refugio* — Refugees from Chile. UNCHR Report. Geneva, Switzerland, 1975, pp. 40.
- Lebanon* — Middle East Airlines. Beirut, National Advertising System, 1962, pp. 48.
- Brave New World* (A Novel) — Aldous Huxley. Harmondsworth, Middx., England. Penguin Books, Ltd. in Association with Chatto and Windus, 1955, pp. 200.
- Michael Arlen* — Harry Keyishian. Boston, Twayne Publishers, a Division of G. K. Hall & Co., 1975, pp. 150.
- An Introduction to Classical Armenian* — Robert W. Thomas. Delmar, New York, Caravan Books, 1975, pp. 253.
- Le Chemin de la Croix à Jérusalem* — Jerusalem, Franciscan Printing Press, 1972, pp. 31. By Fr. Jean Briand.
- A Pictorial History of the Jewish People* — Jerusalem, Keter Books, Israel Program for Scientific Translations, Ltd., 1973, pp. 32.
- Ecology in the Bible* — Nogah Hareveni, in association with Helen Frenkley. Photographs by Nogah Hareveni, Yaakov Reshef and Ran Caspi. Art Direction by Ran Caspi and Benny Ribatzky. Kiryat Ono, Israel, planned and produced by Neot Kedumim Ltd. Printed in Israel by United Artists, Tel Aviv, 1974, pp. 50.
- Authorized Services* — 1973. New York, Published by the Church Hymnal Corporation, 1973, pp. 461. PEW Edition.
- Prayer Book* — (In Russian). Jordanville, New York, Printing Shop of St. Job of Pochaev at the Holy Trinity Monastery. 1968, pp. 416.
- Traces of the First Armenian Version of the Gospels in an Early Manuscript: An Analysis of Ms. C (A 24) of the Walters Art Gallery in Baltimore* — By Casimir Roszko. Offprint of "Studii Bibliici Franciscani Liber Annus" XXIII (1973), pp. 151 - 166.
- Gerovital H3* — Produit original du Prof. Dr. Ana Aslan. Facteur neurotropé, antidiépressif, vitaminique, eutrophique et régénérant dans le traitement du vieillissement et des troubles trophiques. Bucarest, Institut National de Gérontologie et Gériatrie, Chimimportexport, 1975, pp. 58.
- Biélorussie* — Moscou, Editions de l'Agence de Presse Novosti, République Socialiste Soviétique de Biélorussie, 1967, pp. 95 + 60 Illustrations.
- Géorgie* — République Socialiste Soviétique de Géorgie. Moscou, Editions de l'Agence de Presse Novosti, 1967, pp. 83 + 84 Illustrations.
- Léttonie* — République S. S. de Lettonie. Moscow, 1967, pp. 86 + 101 Illustrations.
- Lituanie* — République S. S. de Lituanie. Moscow, 1967, pp. 63 + 80 Illustrations.
- Moldavie* — République S. S. de Moldavie. Moscow, 1967, pp. 76 + 103 Illustrations.
- Ouzbékistan* — République S. S. de Ouzbékistan. Moscow, 1967, pp. 90 + 93 Illustrations.
- Turkménie* — République S. S. de Turkménie. Moscow, 1967, pp. 71 + 73 Illustrations.

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ամեր. Պատրիարք Ս. Հօր Ծննդեան Պատգամը
Բեթեհեմի Ս. Ծննդեան Այրէց

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Կաղանդ

Ս. Ծննդի շնորհաւորական նամակ՝
Ն. Ս. Օ. Տ. Տ. Կազգէց Ա. Ամենայց
Հայոց Կաթողիկոսէց

Ս. Ծննդի շնորհաւորական նամակ՝
Ն. Ս. Օ. Տ. Տ. Խորէց Ա. Վեհափառ
Կաթողիկոսէց

Ս. Ծննդի շնորհաւորական նամակ՝
Ն. Ս. Պողոս Զ. Պապէց

Ս. Ծննդի շնորհաւորական նամակ՝
ՔԵՆՔԹՐԱՊԵՐԻ Արքեպիսկոպոսէց

ԿՐՈՆԱԿԱՆ

Տեանցնեանաց ու շնորհաւորական նամակ

ԲԱՆԱՍՏԵՂՇԱԿԱՆ

Ռահել

Պիտի անցնիս դուն ալ...

Օրո՞ր...

Երանի անոր...

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ԺԱ-ԺԱ Դարերի Հայրենի Գիտութեան ու
Մշակույթի մի քանի յատկանիշների մասին

Գաբրիէլ Դափի Կ. Պոլսեցի

ՊԱՏՄԱԿԱՆ

Հայ Ազգի Կազմաւորման Հարցի շուրջ

ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

Hebrew Illuminated Manuscripts

Հարաթական հաւաքոյթներ Ալեքս և Մարի
Մանուկեան Ժառանգաւորաց Վարժարանի
և Ընծայարանի մէջ

Եկեղեցականք - Բեմականք

Պաշտօնականք

Յանկ «Սիոն»ի Խմբագրութեան և Գ.

Կիվակէնեան Մատենադարանից Կողմէ

Ստացուած Գիրքերու

Բովանդակութիւն

Ե.

| | | |
|-----|----|---|
| 2. | 2 | from the Gospels of Matthew |
| 4. | 4 | Type New Year |
| 7. | 7 | Constitutional letter to His Excellency |
| 8. | 8 | Address I. Composition of All Armenian |
| 9. | 9 | Constitutional letter to His Excellency |
| 10. | 10 | Kopjen I. Composition of Cities |
| 11. | 11 | Constitutional letter to His Excellency |
| 14. | 14 | Book |
| 17. | 17 | You too will see |
| 18. | 18 | Fallen |
| 20. | 20 | Happy is he |
| 21. | 21 | Some aspects of Armenian Society |
| 26. | 26 | My Country in the XI-XII centuries |
| 28. | 28 | On the origin of Armenia |
| 34. | 34 | Hebrew Illuminated Manuscripts |
| 35. | 35 | Georgian names in the Asia far West |
| 37. | 37 | Monastic names from the Armenian Patriarchate |
| 44. | 44 | Monastic names from the Armenian Patriarchate |
| 47. | 47 | 6. O. year 1900. [Armenia - Russia] |

C O N T E N T S

Message of His Beatitude the Armenian Patriarch
from the Grotto of Nativity

EDITORIAL

The New Year

Y.

MESSAGES

Congratulatory letter of His Holiness
Vazken I, Catholicos of All Armenians

Congratulatory letter of His Holiness
Khoren I, Catholicos of Cilicia

Congratulatory letter of His Holiness
Pope Paul VI

Congratulatory letter of His Grace
the Archbishop of Canterbury

Kevork S. Genevessian

RELIGION

Candlemass - day

Yeghivart

POETRY

Rachel

Mourad Manoogian

You too will pass ...

Kevork Hadidian

Lullaby

K. Jardar

Happy is he ...

PHILOLOGY

Some aspects of Armenian Science
and Culture in the XI - XII centuries

Paylag Antabian

Scribe Kapriel of Constantinople

Archbp. N. Dzovagan

HISTORY

On the formation of the Armenian nation

Kevork Hadidian

REVIEWS

Hebrew Illuminated Manuscripts

Archbp. N. Dzovagan

Cultural events in the Alex and Marie
Manoogian Theological Seminary

Monthly news from the Armenian Patriarchate

Contents

Yearly subscription: 10 U. S. Dollars

All correspondence should be addressed to:

Ara Kalaydjian, The St. James Press

P. O. Box 14001, Jerusalem — Israel